

Ученые работы

Простые работы

9147.925

4-43

1938

24 JAN 2006

ՀՐԵՏԱՐԱՎՈՒԹԻՒՆ «ՀՈՐԻԶՈՆ» ԹԻՒ 50

ՀԵՂԻՆԱԿ

ՄԻՀՐԱՆ ԵՂԱԶԱՐԵԱՆ

ՈՐՈՄԻՆ ՊՏՈՒՂԸ

ՏՊԱՐԱՆ «ԼԻՐԱՆԱՆ»

ՊԷՅՐՈՒ

1938

ԳԻՆ 50 Ս. Գ.

9(47.925)
Ա-43

Q-43

24 JAN 2006

« ՀՈՐԻՋՈՆ » Ի ԹԵՐԹՈՆԸ

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԻՀՐԱՆ ԱՂԱԶԱՐԵԱՆ

ՈՐՈՄԻՆ ՊՏՈՒՂԸ

ՏՊԱՐԱՆ « ԼԻԲԱՆԱՆ »



♀ 6189-87



ՄԻՀՐԱՆ ԱՂԱԶԱՐԵԱՆ
(Ծն. 1892, Ալպիսթան—
Սպնծ. 1933 Հոկտ. 11ին.)
Պէլրութ

2
2
•(Փոխան նախարանի)

ՄԻՋՐԱՆ ԱՂԱԶԱՐԵԱՆ

(1892) — 1933)

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Միհրան Աղազարեան ծնած է 1892-ին՝ Ալ-պիսրան: Ուսած է 1904—1909, Զեյթունի Կերդրոնա-կան Վարժարանը, ապա, 1909—1914 Պոլսոյ Ազգային Կերդրոնական Վարժարանը:

Հեղինակած է, «Ախոռականի Յուսեր», «Ինչ-պէս կը գողնան», եւ «Սիւսի Վերջին Արոտակալը» գրքերը:

• Եղած է խմբագիր, 1931-ին, «Լիբանան» բեր-քի եւ ցոյց տուած հրապարակագրի արտակարգ կարո-ղութիւն: Անոր հրատարակած խմբագրականներէն շա-տեր, քննադատական բնոյթ ունենալով, մեր յաւիտե-նականօրէն պնդազուլիս Դաւենակ ղեկավարներուն գայրոյթ կը պատճառէր:

«Լիբանան»-էն վերջ, հրատարակեց «Ժողովուրդ» անուն օրաթերք մը որ տեսնական անցուկ պայման-ներու բերումով հազիւ կրցաւ 63 քիւեր լոյս ընծա-յիլ:

1926. Յուլիս 18—ին, Գաւառականի անդամ ընտրուեցաւ՝ Սայրահէն, Ազգ. Պլոֆ»ի կողմէ:

Ուժեղ նկարագրի եւ կամփ տէր լինելով, արի-աբար պայքարեցաւ Գաւառական ժողովի դէմ ու բո-ղոքեց մեծամասնութիւն կազմող դաւենակցական ե-

3
րոփոխաններու քննադատ եւ բռնակալ գործունեու-թիւնը:

Դաւենակցութիւնը, որ դրամի ուժով ու խար-դախ միջոցներով, կրցած էր բազմապէս առաւելութիւն ունենալ Գաւառական ժողովի մէջ, ոչ միայն չուզեց լսել Միհրան Աղազարեանի անաչառ քննադատութիւն-ները, այլ եւ, ահաբեկելու՝ եւ զայն լոտեցնելու համար, իր «սոփանիներու» միջոցաւ, գաւառական ժողով, Բ. րդ Նիսքը փակուելէ վերջ, գաւառացի հարուած-ներ ալ տուաւ, այդ վասոյժ կազմուածով բայց ու-ժեղ կամփ տէր Մ. Աղազարեանի գլխին:

Մ. Աղազարեան մնաց անընկճելի: Անվախօրէն նա մասնակցեցաւ նաեւ Գ-որդ Նիսքին որ գումարուե-ցաւ 1926 Սեպտեմբեր 28—ին. բայց, նկատելով՝ որ իր բողոքներն ու արդար դիտողութիւնները աննկատ կը մնան, ժողովավարական տարրական սկզբունքներէ ան-տեղեակ, հաստատար ժողովականներու կողմէ. նկատե-

լով որ մեծատիրական ախտ վարակուած դաւենակ-ցութիւնը, Ազգային գործերը, ամէն գնով «մօծօփով» ընելու յաւակնօտութիւնը ունի, նկատելով որ իր բո-լոր ճիգերը ապարդիւն կը մնան, ի տան Ազգային իշխանութեան վարկին, ու տուայտուող մեր գաղա-կան հայորդիներուն. նկատելով որ «չոր մասեր» կը բարձրանան ու մեծամասնութեամբ իրեն դէմ են լարուած բոլոր ժողովականները՝ իբրեւ բեւաբաններ. անհանդուրժ վերջապէս այդ բոլոր քննադատներուն, ժո-ղովը կիսատ կը բողոք ու կը մեկնի Ալէյ:

Հայ ժողովուրդի խանութի դասակարգի տանե-րուն միակ պաշտօնաւոր հանդիսացող Միհրան Աղա-զարեանի դէմ գործուող անարդարանալի հակառա-կութիւնը Գաւառական ժողովի անխորհուրդ ու ան-փափկանկատ անգամներուն, արդէն իսկ գրեցած է

ժողովուրդը երբ լսած էր քե Աղազարեանը ձեռնած են
նախորդ ժողովին:

Խուժք մը Աղազարեանի կողմնակից անձա-
նոր երիտասարդներ, ժամը 8—ին, ժողովատեղի կը
հասնին՝ առ ի պատգամուրիւն Մ. Աղազարեանի՝
որպէսզի չ'իրկնուին յարձակումներն ու կոտորու-
թեանները անձի մը դէմ որ ոչ փառասէր էր եւ ոչ ալ
արոճավոյ:

Դաճակցականներ, նախապէս փողոցներու
անկիւնները դիրք բռնած կ'սպասեն ու ումանք ալ որ-
պէս պահակներ կը օրջին ժողովատեղիի շուրջ:

Աղազարեանի կողմնակիցներու գալուստը՝ հաս-
աչնով չ'դիտուիր պահակ կեցող «մարտականներուն»:

Անոնք շուտով կը համախմբուին ու բաղխումի
տեղի կ'ուսան կը վերաւորուին ումանք. փախու-
տի դիմողներէն ումանք իբր ապաստան կը վազեն ժո-
ղովատեղի — ժողովը կը խանգարուի. լոյսը կը մա-
րուի, ճրագաններ կը պայթին — ժողովականներ արոճ-
ներու եւ սեղաններու սակերը կը պահուրսին: Կես
ժամ վերջ, վահան վարդապետեան սպանուած կը գրս-
նուի:

Զոհը Գաճակցական է: Ամբաստանեալները
Մարգ է քե հակադաճակցականներ, կամ ըսենք, ընդ-
դիմադիրներ պիտի ըլլային: Բայց ո՞վ էր իսկական
ոճրագործը

Արգարեւ, ոչ ոք կրնայ օտոյգ պատասխան մը
սալ, ձեռքը իր խղնիկ դրած: Բոլորն ալ կը ստեն երբ
կ'ըսեն քե Միհրան Աղազարեանն է: միայն, մէկ բան
պա գ է քե բոլոր երեսփոխաններն ալ գիճուած էին,
ինչպէս նաեւ պահակ կեցող եւ փողոցներու անկիւն
ները, մուրթն մէջ դարանակալ սպասող դաճակցա-
կանները:

Կարգ մը ժամօք ազգայիններու եւ կասկածելի-
ներու օտրքին ամբաստանեցաւ Միհրան Աղազար-
եանն ալ:

Շատ ուշագրաւ դատարարութիւն մը տեղի ու-
նեցաւ: Բազմաթիւ սուտ վկաներ ամբա- ռւնեցին՝ ան-
մեղ Հնչակեաններ, վկաներ, որոնցմէ շատեր ուրացան
իւրեց գաշակցական ըլլալն անգամ ու դատարանէն
դուրս վտարուեցան:

Սակայն ի վերջոյ, կառապան Նիկողոս Կեօն-
նեան եւ Ստեփ Աբրահամ Թումարզալեան, արդարու-
ցի քե անիբաւ, դատարարութեան 8—ական տարու-
այ բանտարկութեան իսկ Աղազարեան, իբրեւ դեպ
քին պատասխանատու դատարարութեան 4 տարուայ
բերդ արգելութեան:

Դաճակցականներ դժգոհ տրուած այս վճիռէն,
որ արդէն իսկ աւելիով սահմանուած էր բանտին մէջ
փորձեցին թուաւորել Աղազարեանը, սակայն, Աղա-
զարեան զգաց ու դարմանուեցաւ շուտով: Թրիփոլիի
մէջ, նա ենթարկուեցաւ մահափորձի: Չարագործները
դարձեալ խուսափեցան, ու ձեռք չ'անցան:

Համբերատարութեամբ վերջապէս կրցաւ 4 տա-
րին բոլորել ու բանտէն ազատ արձակուեցաւ:

Բանտէն ելլելի վերջ էր որ նա «Լիբանանի
խմբագրապետութիւնը վաւեց եւ ապա «ժողովուրդ»
Օրաթերթը հրատարակեց զարմանք պատճառելով դա-
ճակցութեան որ հաստ աչնով չ'էր հետեւեր Մ. Աղա-
զարեանի մէն մի խաղին եւ իր ժառանգակաճորէն կար-
ծես, ախտաւոր հոգեբանութեամբ, անոր աշխոյժու-
թեան մէջ կը փնտրէր թուրքի մաս, եւ Մոսկուայի ուճ
կանները

Սակայն. ինչ որ իրողութիւն է, եւ ոչ ոք կր-
նայ հակառակը փաստել, Մ. Աղագարեան, գրած է
ու խօսած հարագս հայու զգացումներով եւ ոչ ոքի
ձեռքը կոյր գործիք և դարձած: Նա այնքան վեհանձն էր
որ իր խիղճն ու բանասնութիւնը ոչ ոքի կրնար ծա-
խել իր խիղճն հազարաւոր ոսկիներու. փոխան աշխար-
հի հարսութեան:

Սէկ խօսով. նա գաղափարի Տիսան մըն էր եւ
երբեք աշխարհիկ գնում հաւելներով չէր տարուեր:

Փաստ որ նա նուիրուած էր կրթական աշխա-
տանքի, գրական կեանքի, եւ գաղթական հայութեան
հայրենաւորման նուիրական գործին,

Նա ոյժ տուաւ Սահակեան Ազգ. Երկսեռ վար-
ժարանին ուհաստատեց «Սահակեան կրթական միու-
թիւն»-ը որ իր տուրջ հաւաքեց 1000—է աւելի ծրնող-
ներ ու ազգայիններ՝ շատ կարն ժամանակուայ մէջ:

Նա ձեռնարկած էր հրատարակել «Արարատ»
թերթը որուն, նիւրապէս ու բարոյապէս իրենց ան-
միջական աջակցութիւնը կ'ընծայէին Ս. դեմ. Հնչակ-
եաններ, Ըստ տուած ստոյգ տեղեկութեանց, արդէն
իսկ առաջին խմբագրականը տարուած էր ու պատրաստ
լոյս տեսնելու: Նա դեմ էր Սիւրբոյ մէջ «հայկական
օճախ» մը հաստատելուն եւ կողմակից էր ներգաղ-
թին:


Ուրեմն պարզ է քէ Միհրան Աղագարեան գա-
ւադիր մը չէր, դաւաձան մը չէր ինչպէս կը փոր-
ձէին ներկայացնել դաւանակցական մեծ ու պզտիկ
խմբագիրները:

Ինչ որ կը խորհէր, նա գրի կ'առնէր ու հա-
տարակութեան սեպհականութիւն կը դարձնէր:

Գաւաղիրներն ու Դաւանանները անոնք են որ
հայպտունական տարժուներուն ոյժ կուտան, Պրօմիթէ-
ական համագործակցութեան իրենց դրական աջակ-
ցութիւնը կ'ընծայեն եւ Սիւրբոյ մէջ «հայկական օ-
ճախ» մը հաստատելու համար՝ առանց ժողովուրդին
կամքին, բանակցութիւններ կը կատարեն օտար իշխա-
նութեանց մօտ, որպէսզի, թրքական սահմանազնխին
վայ տաւազիր հայութիւնը պատուար կանգնի. Բա-
ւուրեան նախազը դառնայ, որպէսզի ժողովուրդական
բուեարկութեանց պահուն, հաւատարակօրութիւնը ա-
պահովէ՝ յետոյ այլոց բնահանրին ծառայելու հա-
մար:

Այս բոլորը նորութիւններ չեն շատ են խօսու-
ած, ու շատ ալ են գրուած. բայց մեր բթամիտ ու ա-
նուղղայ դիւանագիտականն ու քաղաքական ասպարէզի
մէջ իրենց տեսութեամբ փայլող կամակոր դաւանակ-
ցութիւնը չուզեց լսել, չուզեց հասկնալ անոնց միտք
բանին ու փորձեց տեսնել «Հայանուն թորթը»,
«Մոսկուայի գործակալը» այդ խօսներուն եւ այդ տու-
ղերուն մէջ:

Եւ այդ իսկ անհիմն պատճառաբանութեամբ
դաւանակցութիւնը տըրօտի ենթակեց ՈՐՈՄԻՆ ՊՏՈՒՂԸ
հրատարակող այդ յստակատես ու խորագնէին անձը՝
ողբացեալ ՄԻՀՐԱՆ ԱՂԱԳԱՐԵԱՆԸ:



ՍԱՐԳԻՍ ՏԻՐՈՒՆԻ

(Ծն. 1898 Սիս)

(Սպնծ. 1929 Յունի. 17 Պէյրուիթ)

ՍԱՐԳԻՍ ՏԻՐՈՒՆԻ
ՄՊԱՆՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԹԱՂՈՒՄԸ
ԻՐ ՅԱՎԿԻՑ ՇԱԺՈՒՆ ԵՆՈՎ

Ոնրագործութիւնը արհեստ մ'է, նոյնիսկ կարգ մը երկիրներու մէջ արուեստի մակարդակին է բարձրացած:

Կան բազմաթիւ բարձրագոյն վարժարաններ որ գոյութիւն կ'ուսացանեն. գաղտնի ուսիկաններ կը պատրաստեն:

Դաւանակցութիւնը այդ արհեստին սերն է ու հայ կեանքի մէջ մենք տեսնումք անոր բազմաթիւ զոհերն ու սխրագործութիւնները մեր աչքերով:

Ողբ Մ. Աղազարեանի բանաստեղծութեան օրջանին էր որ Հալեպ հրատարակուող «Սուրիական Մամուլ»ի խմբագրութիւնը կը վարէր ողբացեալ Սարգիս Տիրունի. յայտնի Հնչակեանցի հրատարակագիր ու հրատարակախօս:

«Միւր. Մամուլ»ի մէջ նա խիզախօրէն պատեց պանեց Միհրան Աղազարեանը ու ջանաց հերքել անոր դէմ եղած գրպարտութիւնները:

Դաւանակցութեան դիւր չեկաւ Սարգիս Տիրունիի

այդ հրապարակային ֆենադատութիւնները, չե՞ մի որ շղջիկները կը սիրեն խաւարը:

Իստեակցութիւնը նշանակութեան չ'ախորժիր:

Ինք կը գրէ, սուս կամ իրաւ, ու կ'ուզէ որ ուրիշներ ալ իրեն պէս խորհին. իր ետեւէ քալեն:

Սակայն, անոր ԳՈՐԾԵՐԸ վնասահար էին ու խօսքերը անհաւատարմ: Նա, անվասանելի տարրն էր հայ ժողովուրդի մէջ, որ ընդդիմադիրներ Հնչակեան, Ռաւփաւար ու Համայնավար: միւր կը ֆենադատէին Իստեակցութիւնը, բժժով ու մամուլով:

Յուսիսեակագործին խաւարամիտ մեր այդ «արհեստագործ» ֆադատագետները սակայն ափ առին կառավարական դոները ու ՄԱՏՆԵՑԻՆ Սարգիս Տիրունին, իբրեւ Համայնավար, իբրեւ խոսովութիւն սերմանող: Այդ օրերուն, համայնավարութիւնը որպէս մի Եօթնազգիականի հրեռ, ան ու վախի էր մտնած բոլոր Ֆաշիս պետութիւնները: Սիւրիան ու Լիբանանը որպէս հովանաւորեալ երկիրներ, զերծ չէին կրնար մնալ, որովհետեւ, ոչ Ֆրանս.—Սովիետական դաշնագրութիւն կնքուած էր եւ ոչ ալ Ֆրանսայի մէջ «Ժողովուրդային ձախաս»ի կառավարութիւն գոյութիւն ունէր, այսօրուայ նման:

Իստեակցութեան մասուցած ծառայութիւնները կը գնահատուէին. Ժուրնալները, կ'արդիւնաւորուէին որովհետեւ այդ երանելի օրերուն անոր խօսքը արժեք ունէր պետական օրջանակներու մօտ, ու աստու կանուխ ելող դաշնակցական շէքը կը ներկայանար այս ու այն խմբագրին ու իր հասակին աւելի բարձր մտեր կ'արտայայտէր, ցոյց տալով թէ «արդէն իսկ համաձայնութիւն գոյացուցած են Ֆրանսական կառավարու-

Թեան հետ, Սիւրիական օճախի մասին, եւ հոն է որ պիտի հաւաքեն բոլոր հայերը:

Եւ, ի հարկէ, ինչ՞ ու չէ, որպէս Սիւրիայ մէջը Եփրատի եւ Խալուրի միջեւ—հայկական օճախ մը հիմնելու նախաձեռնարկ կուսակցութիւն, որպէս Ազգայնական մոլեռանդ մի փարթի, չպիտի փափաքէին որ ընկերվարական մտածումներով դատարարական Սիւրիայ եւ Լիբանանի արաբ ժողովուրդը, որոնց մէջ հայ Ազգայնական կուսակցութիւնը սիրական դիւր պիտի գրաւէր—իմա, դաշնակցութիւնը, պիտի գառնար կոյր գործիք օտարաշէններու ձեռքին մէջ: Ու նա, իր այդ մոլուցքին մէջ չէր փափաքէր որ իրեն հակառակորդ այլ կուսակցութիւն մը գոյութիւն ունենար, որպէսզի ինք, միայնակ, կարենար իր երկվարը «անձարձակ ֆեւլ» մենչեւ կատարեալ յաղթանակ. մինչեւ հայկական օճախ գոյացութիւնը:

Ու, այսպէս, սկսաւ մասնութեան օտարը ու երկարեցաւ:

Եւրոպայի Տիրունի անտրուեցաւ. կարծու ու «Սիւրիական Մամուլ»ը դադարեցաւ հրատարակուել:

Այնի առաջ կար «Եփրատ»ի խմբագիրը՝ Սեդրակ Կեպեղեան, որը նոյն բաղդին արժանացաւ. անտրուեցաւ, իբրեւ խոսովարար համայնավար:

Տարի մը վերջ, երբ Սարգիս Տիրունի անտրավայրէն վերադարձաւ Պէյրութ, Զօր. Անդրանիկեան մանկապարտեզի ընդարձակ սրահին մէջ հազարաւորներու ներկայութեան խօսեցաւ իր պատմական հատերէն մին ու հաստատեց թէ, Աքսորը զինք չէ ընկճեցու-

ցուցած, թշնամիներու դաւադրութիւնները զինքէն կրցած բարոյնի, ու ինք կը մնայ այն ինչ որ էր արտորէն առաջ:

Պատկանելի այդ երիտասարդը, Սահակեան վարժարանի մէջ աւագ ուսուցիչի պատճօն վարեց 1928-1929 դպրոցական տարեւոյցանին:

Առաջին երամսեան լրացած էր ու 1929 Յուն-վար 17-ին, Հինգշաբթի օր, երեկոյեան, երբ տուն կը վերադառնար. դպրոցական արձակուրդէն վերջ, Սահակեան վարժարանի տնօրէն Պր. Գառնիկ Դաւիթեանի հետ, ընդ իւր Սիրի փողոցին վրայ, կեստարացի հացագործ Յակոբ Քեօիւեանի փռոտին մօտ՝ շանձա-նօք ոնրագործը կը մօտենայ Սարգիս Տիրունիին ու գնդակի 3 հարուածներով գետնին կը փռէ. 31 Գա-րուններ բոլորած, Սարգիս Տիրունիին:

Լուրը կայծակի արագութեամբ տարածուեցաւ հայկական Քեմքերու մէջ ուր դառնակցութիւնը պարտուած էր՝ Հնչակեան 2000 ֆուկներու փոխան, հազիւ 500 ֆուկ ստանալով:

Սարգիս Տիրունի, դառնակցութեան աչքին փուռն էր ու չէին ախորժիր անոր ներկայութենէն, նամանաւանդ որ Լիբանանի երեսփոխանական ընտրութիւնները կը մօտենային, (այս օրերուն նման):

Սահակեան վարժարանի մէջ Հնչակեան կորովի ուսուցիչի մը ներկայութիւնը դառնակցութեան հա-մար մեծ վտանգ մ'էր, ինչպէս նաեւ վտանգաւոր նը-կատուած էր ձիպէլի որբանոցին մէջ Ստեբան Տար-տունիի ներկայութեան: Այս վերջինս, Լեփօնական դառնակցական մ, էր որ 1200-է աւելի որբ դաստի-աւոր ձիպէլի որբանոց — դպրոց — արհեստանոցի

փայման պատճառ հանդիսացաւ, իր իսկ դրդում-ներով յարուցուած խոռվութիւններուն պատճառաւ:

Սարգիս Տիրունիի յուզարկաւորութիւնը ան-նախընթաց տւեով տեղի ունեցաւ 1929 Յունվար 18-ին: Հազարաւոր յուզարկաւորներ հետեւեցան դազադիւն մինչեւ Յորն Շրպէի հայոց գերեզմանատունը: Ոստի-կա խորիւնը կարգապահութեան կը հսկէր: Չանագան կուսակցութեանց ու կազմակերպութեանց կողմէ ու-ղարկուած 50-է աւելի ծաղկեպսակներ, կը ծածկէին մեռելակառք: Բազմաթիւ ցուցասխտակներ ու դա-նակցականներու կողմէ ոպանուած զաղափարի զին-ւորներու մեծադիր նկարներ՝ հայ եւ տեղացի հա-սարակութեան ուշադրութիւնը կը գրաւէին:

Քեմքը ամբողջ, ի նշան սուգի ու յանգստանքի, խանութիւնները փակեց ու քափորին մասնակցեցաւ:

Դպրոցական առակերտներ ու պատճօնական մարմիններ՝ Քահանայ հայրեր ու կաթողիկոսական փոխանորդ Տ. Գեւորգ Վարդ. Ճանսրպեան՝ քափորի ի կուսային պատկառման՝ ու մեծ սարսափ դառնակ-ցութեան որ այդ օրեր ծակերն էին մըսած ու դուրս չէին ելլեր:

Բազմաթիւ դամբանականներ խօսուեցան ու բոլորն ալ դասապարտեցին ոմիրը որ *բաղաբական* հանցամասն ու խորք ունէր:

Չեքաղալուեցան 35 դառնակցականներ ու հա-րիւրակ մը դառնակցականներ ալ անբասանուեցաւ: Ոնրագործը հետապնդուեցաւ եւ մինչեւ Քեմքուէն Քիւչիւք Ստեբանը բերուեցաւ, մէկը որ ոմիրէն օր մը առաջ տեսնուած էր Պուրնի մօտ, Ուզունեանի գրասան տղոյն եւ սակայն, յիտ երկար դասավարութեան, կեղծ վաւերագրերով, դառնակցութիւնը կրցաւ ազատել:

Քիչիւր Ստեբանը: Բուն Ոճրագործը քեւ մնաց անգսանելի բայց, ոճրագործը մեր մեջ կ'ապրի. դեռ մեր արշևը կը ծծէ, ու հայ ժողովուրդը անուճով կը խօսի: Իս. դաւանակցութիւնն է, հազարաւոր բերաններով վկայուած, հազարաւոր հայորդիներու համոզումին մեջ խարսխուած:

Ի նշան բողոքի Ա. Գ. Հնչակեան կուսակցութիւնը՝ Ֆրբըն Շրպէի հայոց գերեզմանասան մեջ կանգնեցուց Ոգր. Սարգիս Տիրունիի արձանը որ մուսֆի դռնէն Յերս մտնողի անմիջական ուշադրութիւնը կը գրաւէ ու գայրոյթով կը համակէ եւ որք պիտի մընայ, որպէս անջնջելի մի նախասինք, դաւանակցութեան անամօք նակսին, որդւոց որդի ու դարեւ օարունակ:

Հսուեցաւ քե. դաւանակցութիւնը կես միլիոն Ֆրանկ վասնեց՝ ոճրագործը Արդարութեան ձեռնէն ազատելու համար:

Այսօր, բաւական է ապացուցանելու համար քե դասը ինչքան մեծ կարեւորութիւն ստացած էր ու ողբացեալ Սարգիս Տիրունին, ինչքան մեծ արժեք ունէր:

Ոստիկանութիւնը, իգուր կը փնտռէ բուն ոճրագործը, նա մեր մեր մեջ է ու հայ երիտասարդութեան հոգիներուն մեջ բոյն կը սըրբսկէ տակաւ— Եղբայրն իր Եղբօր դէմ կը լարէ:

Շատ խորհրդաւոր պարագաներու տակ ու արժանապատուութեան խոր դրդապատճառներով, անցեալ տարի, Դեկտեմբեր 7—ին, դաւանակցական պարագրուիւններէն—որ ըսուեցաւ թէ Բ. Միջազգայնականի մօտ դաւանակցութեան միակ ձեռնահաս ներկայացու-

ցիչն է—Սեդրակ Սասունի անուանեալը, սպաննուեցաւ իր բնակարանին մեջ, Տիկին Բրաբիոն Սարափեանի կողմէ՝ ի Ֆրանսա:

Հակառակ դաւանակցական հասիւօճներու նման եռետունէ աւելի վկաներու փաստարկութեանց, Սենի դոստարանը կրցաւ որոճ համոզում գոյացնել եւ սղանեալի բարոյական արժանիքը հաստարկութեան ներկայացնել: Տիկին Բրաբիոն Սարափեան դասապարտուեցաւ միայն մեկ Ֆրանքի ու ազատ արձակուեցաւ:

Բարոյականութեան եւ հոգեկան բարձր առաքիճութիւնէ ճառող յետադիմական դաւանակցութիւնը տեսաւ թէ ինչպիսի ինքնաձեռնութիւններ կան պահուած իր ծոցին մեջ ու ընտանեկան սրբութիւնը ինչքան կրնայ մաքուր ու անաղաղ մնալ իրենց տշանակներուն մէջ:

Եւ ո՞ր մեկը յիօել, որ՞ մեկը բուել, Նահր Իպրահիմէն մինչեւ ձեւարան ու ձեւարանէն մինչեւ Դամասկոսի «Միացեալ վարժարան»ը ինչե՞ր չեն պատուիր...:

Կը բանբասեն՞ արդեօք. ոչ երբէք, օտտերու վրայէն իսկ կը ցատկենք չճանաբեռնելու համար մեր նախաբանը գլխագրով:

Հսնք միայն, սա, քե «Ազատ Սեր» փարոզողներէն անտարակոյս յիմարութիւն պիտի ըլլար այլ պտուղ սպասել:

Մեր տոմիկ արժանապատուութիւնը չվիրաւորելու համար թեթեւօրէն կ'անցնինք դեպքերու վրայէն որոնք կրնային սիւնակներ ու կշեր գրաւել:

Սակայն իրենք, բանաստեղծ (այժմ ընդհանրակուծա) Եղիօէ Չարենցը երբ Օրդ. Այվագեանի քեան

եր ինկած ու անոր վրայ կրած⁴ եր բացած փողոցին մեջ
ամիսներով դառնակ քերքերը նորանոր ու չափազան-
ցուած պատմութիւններ հիւսեցին. գաղթահալութիւնը
նախապատարելու համար, Հայաստանը՝ «դժուր» ներ-
կայացուցին ու անաժօրաբար մինչեւ իսկ յայտարար-
եցին քե. «Հայաստանի մեջ 13 տարեկանէն վեր աղջիկ
չկայ:»

Մինչ, Մր. Փաբրին, Խ. Հայաստանի պետական
համալսարանի անձնուէր դասախօս Ամերիկացի Միւ-
սիօնաբը, հրապարակային դասախօսութեան մը ըն-
թացքին մեծ զովեսով կ'արտայայտուէր, մասնաւորա-
պէս Խ. Հայաստանի բնակչութեան ընտանեկան սրբու-
թեան մասին ու անոր ցոյց տուած բժախնդրութիւնը
կը ջատագովեր իր հրապարակային բանախօսութեան
մը ընթացքին մերձաւոր Արեւելիքներէն ընտանեկան, Մու-
սավարի օրջանի ակումբին մէջ Պէյրութ: *դր. Բեհ*

Այնպիսի ծամանակ մը որ արտասանմանի
մէջ, Խ. Հայաստանի անունը մարդիկ վախով կ'ար-
տասանէին:

Խ. Հայաստանի անունով խօսող ու Սօցեալիզմ
խարոզող հայրենասերները Մոսկուայի գործակալներ
կը համարուէին ու կը մասնուէին իբրեւ երկրի անդոր-
ութիւնը վրդովող խռովաբար համայնապարներ:

Ու երբ, հայ ժողովուրդի այդ անմիտ գերեզ-
մանափարները չէին յաջողեր իրենց կիրքերուն յա-
ղուրդ տալ, կը դիմէին այլազան միջոցներու:

Ու կը կարծէին քե այդ վերջին միջոցը լուս-
գոյնն է ու պատիւ կը բերէ մեր մարտական կուսակ-
ութեան:

'ՈՐՈՄԻՆ ՊՏՈՒՂԸ'

Քաղաքական աշխարհը երկունքի մէջ է ու մը-
նայլ ամպեր կը սաւառնին երկնակամարին վրայ:
Փոքորիկն ահաւոր ուս կամ կանուխ պիտի պայ-
քի ու հեղեղն ահռելի՝ իր յորձանուտին մէջ պիտի
խեղդէ բոլոր փոքր ազգերու վառ յոյսերն ու երազ-
ները. երբ անոնք չեն ապահով սծ ուժեղ նեցուկներ.
Եւ վստահելի կողուաններ:

Սուս մարգարեութիւնները չեն այլեւս որ պիտի
կառոդանան համոզել հասարակութիւնը եւ ոչ ալ մեր
բազմաշարժ ժողովուրդը խոսովի մասնելու ցան-
կութիւն ունեցող որեւէ մէկ բարեմիտ անձ կրնայ
նման խոսելի հրայր մ'ունենալ իր կրծքին տակ բու-
ցավառ ու իր ըղեղին մէջ փոքորկոտ:

Մեր ժողովուրդը, ակամայ նետուած է օտար ու
մայր հայրենիքէն շատ հեռու հորիզոններու անհարազատ
ափունցները, եւ իրեն սպառնացող ամենօրեայ բա-
զում զրկանցներուն, գերմարդկային անըմբռնելի ու-
ժով մը միայն կը դիմագրաւէ գէթ իր գոյութիւնը ան-
վրար կարեանալ պահելու համար:

Այլ ցանկութիւններ չունի նա. ոչ կը ձգտի աւ-
խարհակալ դառնալ եւ ոչ ալ այլ փոքր ազգեր իր մէջ
ծուլել ու կլանել,

Յարդ, նա միայն, ինքնապատեպանութեան մարդ
կային տարրական մեքոսներն է որ կը կիրարկէ եւ
աւելիին չի փորձուիր:

Այդ դիմագրաւումը սակայն, ծամանակաւոր

18-1919



հանգամանք ունի եւ չէ կտրող տկալ երկար ժամանակներու:

* *

Քաղաքական ու ցնեսական աննպաստ պայմանները, անխուսափելիօրէն իրենց մահասուներ գլանին սակ պիտի ճզմեն բոլոր վեհուրիւնները եւ պիտի խորհակեն բոլոր պալատներն ու ապարանքները:

Յետիններն առաջին ու առաջինները յետին պիտի դառնան անպայման եւ աշխարհ նոր փուլի մը մէջ պիտի մտնեն՝ երբ արդէն արիւնն ու աւերածութիւնը իրենց համասարած սարսափով պիտի խոռվեն բոլոր վերապրողներու բունն ու երազը, բոլոր շքնշող կակներու հանգիստն ու ապահովութիւնը:

Եւ հարուստն ու աղքատը եղբայրաբար պիտի ճաշակեն Աստուածային Բարիքն ու Սասանայական Չարիքը. Տիեզերական քաղաքները եւ դառնալիքները, որոնք, իրենց արաւոր գոյացութեամբ կարողացած են վերջապէս փաստել ունայնութիւնն աշխարհիս ու անգամ մ'ալ հաստատել Հափալիսեան այն նեմարտութիւնը քի մարդիկ՝ հարուստ ծնած ըլլանք աղքատ մեռած, դասապարտուած են, կողք կողքի բաղուելու եւ վերջապէս հող դառնալու:

Հակառակ Աստուածաբանական փիլիսոփաներու կորովի պատշաճանդականներուն, իրողութիւնը երբեք իրողութիւն ըլլալէ չդադրիր ու կը փաստուի՝ գիտական հազար ու մի վարդապետութեամբ քի Անդեանականութիւն չկայ եւ գոյութիւն չկրնար ունենալ:

Իրայտն ու դժոյքը երկիրն ինք է որ կը մար-

մնացնէ:

Հարուստն ինքզինք իրայտնի մէջ կը համարէ անարակոյս երբ երջանկութեան գոգն ինկած, կը մնայ անփոյթ ու անարբեր, հանդեպ աշխարհիկ ցաւերուն եւ տանջանքներուն:

Աղքատն իր կարգին, դժոյքի մէջ կը համարէ ինքզինք երբ աւուր հացի կարոտով գործասներու դոները բաղխելի վերջ ձեռնուցայն տուն կը վեռադառնայ ու ապահաստ կ'ըլլայ իր զաւակաց անուաղ գալարումներուն, արցունքներուն եւ արտայոյզ ճիշերուն:

Դասակարգային պայմարի ոգին անա այսպէս տուայտուող մարդկութեան կրճիին սակ կը կոտորուի ու չարիքին դէմ, նա կը հարկադրուի ծառանալ՝ իր անկախութիւնն ու ապրելու արդար իրաւունքները կարենալ պատշապանելու համար:

* *

Սալին վրայ դարբինն անա հրաւել երկաթը կը ձեծէ եւ խոք ու մանգաղ կը պատրաստէ:

Մշակն ընդ փոյթ, մութն ու լուսուն կ'արբնուցայ հայրենի խոպան տատերն ու անդասանները հերկելու եւ արգասաբեր դարձնելու:

Չարամիտներ սակայն, մախանքի տարուած, գիշերանց կուզան որով ցանելու, որպէսզի ծրազան ու աշխոյժ մեակը առատ ու առողջ բերք չստանայ, որպէսզի նա կրկնակ աշխատանք կատարելու հարկադրանքին սակ գտնուի, կարենալ զատելու համար սննդատու ցորենը, վատառողջ Սրովէն:

Մարդիկ երկու սեռի բաժնուած են եւ իւրաքանչիւրն ունի երկու տեսակ յատկութիւն: Այդ յատկութիւններն են լաւ եւ վատ:

Իւրաքանչիւր սեռ իր խառնուածքին ու իր ըս-

սացած դասխարակութեան համաձայն իր մասնայա-
կութիւնները ի յայտ կը բերե պատեն ու անպատեն
առիթներով, գիտակցաբար քե անգիտակցաբար:

Մարդիկ երբ անգիտակցաբար սխալ մը գոր-
ծեն՝ քերել պատիժի կ'արժանանան բայց երբ կը հաս-
տատուի քե գործուած սխալը կանխաւսածուած է՝
պատիժը կը ծանրանայ համաձայն գործուած սխա-
լին:

«Որովին Պտուղ»ը մեզ շատ բան կը խօսի ու
հայու ձեռնով գործուած եղբայրասպան անարդարա-
նալի ոճիրները յետ պատերազմեան օրջակին բան մ'ալ
աւելին կը հաստատեն:

Մեր մտադրութիւնը երբէք չէ եղած ոչ պատե-
պանել մին ու ոչ ալ դատաւարել մի ուրիշը, այլ
եղած է միայն ներկայացնել դէմքերն ու դէպքերը
ինչպէս որ են:

Դատն ու դատավիճակը հասարակութիւնը ինքն է
որ պիտի սայ՝ եթէ կը նկատուի քե դեռ այդ վիճակը
չէ արձակուած ու վերահաստատուած:

«Որովին Պտուղը» իր առուելութիւններովն ու
իր քերութիւններովը՝ կը մնայ որպէս մի պատմական
վաւերագիր:

Ինչպէս Ա. Նիկոլներու «Սիւրիա եւ Մեքէ» եւ
«պա իբրեւ լրացուցիչ «Բարեկամներուս եւ Թժնամի-
ներուս» գրքոյկները. նոյնպէս «Որովին Պտուղ» ի վեր-
ստատումն ու գրքոյկի վերածուիլը, գուցէ շատերու
անգիտաբ վրդովե, սակայն մեք կը մնանք մեր սե-
ակեաններուն վրայ անյողգողող ու անայլայլ եւ մեր
խօսքերուն ճակ անգամ մ'ալ նոյնքան մեծ հպարտու-
տաբ կ'ստորագրենք՝ որովհետեւ անոնք հարազատ
հայու հեռատես ու իրատես արտայայտութիւններն են:

եւ ոչ քե հայ անուն Պօլշեւիկներու որսը կը խաղան
Սիւրիոյ հայութեան հակատագրին հետ այնպէս՝ ինչ-
պէս կը խաղան Մոսկուայէն եկած դեզ ոսկիներուն
հետ: (Յուսաբեր):

Գաղութահայութեան արդէն իսկ դժբաղդ ճա-
կատարին հետ խաղողը ոչ Հնչակեանն էր եւ ոչ ալ
Ռամկավարն ու «Համայնավարը», այլ ան որ անգի-
տակցաբար կը յայտարարէ քե, «Այն որ դատեակցա-
կան չէ հայ չէ», իր այդ սխալ մեծամասնութեան մեզ
դատեակցութիւնը այնքան խոր մխրճուեցաւ որ չվա-
րանեցան նոյնիսկ հրապարակային մատնութիւնները-
նել՝ ու դատեակցութեան հակառակ ըլլաւ քաղաքական
օրհնարարական ու մտակոյրային կազմակերպութիւն-
ները ներկայացնել. իբրեւ Համայնավարներ, կրակի
հետ խաղողներ, Մոսկուայի հետ գործակցողներ, Պօ-
շեւիկեան Յեղափոխութիւն պատրաստողներ Սուրեան
զրաւելու դիտում ունեցողներ...

Կացիցին կորը՝ դժբաղդաբար մեզ մէ է եղած
միտ եւ ամեն տեղ:

Եւ մարդիկ հայ ժողովուրդի անունով կոկորդ
պատճառով քաղաքագետներ շուրջ ու հոգի հասցնող,
գործիչներ, հրապարակաւ ու մամուլի մեջ, հայրենա
սիրութիւն եւ ազգասիրութիւն հառող, հրեւոներ ի-
րենց զլանիկ վառելու համար ամբողջ տունը կրակի
տուին ու յետոյ գաղթահայութեան հաւար կանչեցին:

Հարեւաններ արձագանգ տուին այդ հաւարին
ու գրեցին իրենց համոզումներուն համապատասխան.
մին պահանջեց հայերու հիացումը հետեւեալ եղանա-
կով:

«Հայերը վստահաւոր տարրեր են այս երկրին հա-
մար: Անոնք օր մը Պօլշեւիկեան յեղափոխութիւն պի-
տի պայքեցնեն եւ կործանեն Սիւրիան: հետեւաբար

պիսի կ վարել կամ կող իացնել այդ ա՞ցանկալի սար-
րերը վերին ձեզ իրէի սահմանամերձ օրջաններուն մէջ
որով. պատուար մը կը կազմեն քրական սահմանին
վրայ:» (Lorient):

Միւսը վրդովուած պատգամ կանգնեցու հա-
յութեան սել աչներուն համար կարծես ու գրեց:

«Մարդ խենդ ըլլալու է հետացնելու համար
հայ սարը որ ինչպէս ամեն ժարդ գիտէ կը ծառայէ
հաւասարակշռութիւնը պահելու ժողովուրդական բու-
հարկութեան պահուն» «La Syrie»:

Այս արտասպումները ընել հարկադրուեցանք
ցոյց տալու համար քէ մեզ սիրողներ, մեր սել աչնե-
րուն համար չեն սիրեր, այլ ժողովուրդական բուհար-
կութեանց պահուն հաւասարակշռութիւնը պահելու
համար, որ կը նշանակէ ծառայեցնել իբրեւ մարդա-
մեհենայ ամբողջ Լիբանա — Սուրիահայութիւնը եւ
կամ, որ աւելի վասն է քրական սահմանազրիսին վր-
այ, վերին ձեզ իրէի սահմանամերձ օրջաններուն
մէջ հայութիւնը կող իացնել ու իբրեւ պատուար
կանգնեցնել:

Ու մեր մեծ դիւանագէտ Բաղաբագէտները հա-
կառակ մեր զգուցացումներուն եւ բողոքներուն, եղան
եւ՝ անկողնուց մարդամեհեաներ, չմտնանք աւել-
ցնել քէ «ընկերվարականներ այ են. ինչպէս ցոյց կու
տան ինքնինին չիբրերն ու Մուսոլիմին» եւ պատուար
քրական սահմանամերձ օրջաններուն մէջ ի վերին
ձեզ իրէ. Նիքասի եւ Խապուրի միջեւ:

Մեր Բողոքներուն անեղ ձայնը շատ ուժ արձա-
գանգ գտաւ դժբաղդաբար:

Մեր հեռատեսութիւնն ու իրատեսութիւնը շատ
ուժ կրցան ըմբռնել՝ մեր «մարտական» հակառակորդ
ները որոնք իրենց մոլուցիկ մէջ ոսնահարեցին ամեն

Handwritten note in left margin:
Սիրողներ և Լիբանան

առաջինութիւնը ու խաւարեցուցի՝ երկու Տիսան Ե-
րիսասարդներու կեանք Պէրուրի մէջ իբրեւ վարձա-
տութիւն անոնց անկեղձ Աղլասիւրութեան եւ Հայրե-
նասիւրութեան:

Անտարակոյ այդ ձիւան գոհերու գրած ու խո-
սած ժամանակները Բաղաբագէտն այլ կերպօրանք գո-
յութիւն ունէր ու մեր քիբրահոջակ «հերոս»ները չէին
նախատեսէր ոչ Ֆրանս — Սուրիական եւ Ֆրանս — Լի-
բանանեան դաճագրութիւնները, ոչ Հայկոյ Հոկտեմ-
բերեան Սուր էլ Ահասի ու Պէրուր Նոյեմբերեան Պուր-
նի արիւնահեղդեպները եւ ոչ այ Հասիչի եւ Գաւրո
լիի օրջանին մէջ. (Վերին ձեզ իրէ) տեղի ունեցող
խրովութիւններն ու Ամուսէի կոտորած — հրկիչումնե-
րը:

Անոնք չէին նախատեսէր ու չէին հաւատար:
Բայց՝ արդեօք այժմ կը հաւատա՞նք: Նոյեմբեր
15 ի դեպքը իրենց աչին առջեւ կրցաւ բերել, Լ-
Սիրիներու «Հայասիւրութիւնը»:

Նա չէր որ հայութիւնը կուգիր ծառայեցնել
այս անգամ ոչ քէ իբրեւ ժողովուրդական բուհարկու-
թեան պահուն հաւասարակշռութիւնը պահող սարը,
ապա, իբրեւ պատուար հուրին ու սուրին դիւ:

Գիտեն անուտ քէ «Անդր — Նահրի հայութիւնը
միջեւ ասամները զինուած, պատրաստ իբր պատաս-
լի վրայ յարձակելու»: բայց քէ ինչո՞ւ այդ ելոյթը ի վր
նա քաղմաչարչար ժողովուրդին որ ամեն գնով ջա
նացած է պահել եղբայրական յարաբերութիւն Լիբա-
նանի եւ Սուրիոյ բնիկներուն; Թող պատասխանեն մեր
ընդդիմադիր մոլեգանդները եւ բող ուրանան իրենց
յոխորտանքը երէ կրնան; ու՞ր են 500 զինեալ նախ-
կին պատերազմիկները:

Մեր մայր հայրենիքին հանդեպ, անտահախըն-

Handwritten note in right margin:
Կարծես և Լիբանան
և Սիրիան

դիրօրէն ու համակրանք յայնչելով հանդերձ եւ բեք մեր
 երկրորդ հայրենիքին չենք դաւանանք, ընդհակառակը
 կը սրամադրենք մեր Ֆիզիքական, բարոյական եւ մը
 սաւորական բոլոր կարողութիւնները ի նպաստ վերա-
 զարդնող այս երկիրներու Սիւրբոյ եւ Լիբանանի, Բա-
 դաբական եւ սնտական յառաջդիմութեան, բարգա-
 լանման վերջնական ազատագրութեան՝ առանց կան-
 խակալ կարծիքներու եւ դաւանական խտրութեան:

Մեր այս սրամադրութիւնները կը մնան անփո-
 փոխ որքան ասեմ որ կը բնակիմք այս հիւրընկալ եւ
 կիրններու մէջ ու կը պահենք վառ յիշատակներ՝ քի որ
 մը կարենանք վերադառնալ մեր մայր հայրենիքը՝ Խ.
 Հայաստան որ ազատուած է բրբական բռնախրութենէն
 ու լծուած է յիմարաւական սեղոյոս աշխատանքի:

Գաղութրահայութեան մարմինը քեռ հեռու է
 բայց հոգին կը սաւառնի Արարաթի բարձրունքները
 արծաթափայլ ու Քիւրական: Նա ցանկութիւն չունի
 երբեք Սիւրբոյ մէջ «Հայկական Օճախ» հաստատելու,
 այս է «Որովին Պտուղ» ին վերջին խօսքը, որուն հա-
 մար զոն գացին մեր (Վ. ԽԱԶԱԿԻՐ) երկու գաղա-
 փարակիցները՝ Սարգիս Տխրունի Է եւ Մինրան Աղա-
 զարեանը:

Գաղութրները մեզ համար ժամանակաւոր հան-
 ռուաններ են իսկ Խ. Հայաստանը մեզ վերջին կա-
 ճանը:

Պէյրուք
 5/ 10/ 937

Վ. Խաչակիր

Այդ կարծիքները սակայն սխալ եզրակացու-
 րեան յանգեցան ու հակառակը տեղի ունեցաւ:

Իսկ Բաւնակցութիւնը վարկաբեկուեցաւ «Ոճրագործ»
 ինչպէս ստացաւ: Հայ ժողովուրդը նախասինք կար-
 դաց:

Անկեղծօրէն ազգասիրական ու հայրենասիրա-
 կան ազնիւ զգացումներով դաշնակցական շարքերը
 մտնող երիտասարդութիւնը, անդրադարձաւ կասարուած
 անաւոր սխալներուն եւ օձիկը բռնեց իր փոքրիկ Բա-
 դաբականներուն, որոնք յեղափոխութիւն կուսուցա-
 ցեին եւ եղբայրասպան կոչուեցին կը մղէին այդ
 միամիտ երիտասարդները:

Այսօր, զգասացած են միամիտ շարքայիններ-
 րը ու նորացած՝ կոյր գործիք ու կթման կով դար-
 ձողներու շարանը:

Այդ ոճիրները, շատ վատ սպաւորութիւն բողո-
 ցած են հայ հասարակութեան եւ օտար օրջանակներու
 վրայ:

Ոճրագործներն ու անոնց պատեպան հանդիսա-
 ցող դեկավար սարրերը զուր տեղ սիրային խնդիրներ
 խառնեցին՝ ոճիրի մը, որ իր լայնփուն ու խորփով
 քաղաքական էր եւ սիրային հարց չէր կրնար ըլլալ:

Անոնք զուր տեղ ջանացին արատաւորել զոնք ու
 անաղարտ ու պայծառ հակասները որոնք յիս մահու
 աւելի կը լուսափայլին ու աւելի կը գեղեցկանան:

Օճառի պղպջակներու նման մարեցան բոլոր
 գրպարսութիւնները ու գաղափարի այդ զոյգ Տիտան-
 ները — Ս. Տխրունի եւ Մ. Աղազարեան — կը մնան
 որպէս մտափառ ասուածաններ որ շուրջ ու հոգի կու-
 սան քմրած ջիղերուն ու կը կաթեցնեն վսեմ գաղա-
 փարներու հրայրք բոլոր անոնց հոգիներէն ներս ու

որոնք սարին առնուազն մի քանի անգամներ, Յըրբ-
Շըպէի Հայոց գերեզմանատունը կ'այցելեն:

Հանդիսասեսներ պակասանք եւ երկիւղածու
քիւն ցոյց կուտան հանդէպ այդ կորովի գոհմունն ու
անեծք կը կարգան բոլոր բռնաւորներուն, որոնք բր-
սորեն իրենց սմարդի կիրքերը կը յագեցնեն մարդկա-
յին անմեղ արիւններով:

Այդ ոմիրները փոխանակ ընդդիմադիրները բա-
րոյալեելու, աւելի եւս հորացուցին ասելուքիւնը եւ
իրար միացուցին հակադաւանակ — դեմոկրատիկ սարբեր
որոնք քեւ ոմիրով փոխարինելու չափ սխա-
մսաւելակերպերով չեն առաջնորդուիր, բայց եւ այնպէս
երբեք ալ առիթը չեն վ'սխտցներ' քննադատել ու շարաջ-
իւն ապակներ իջեցնել յանցապարսներու երեսին:

Տխրուցիի եւ Աղազարեանի սպանւթիւնները
(զանց կ'ընենք յիշատակութիւնն ու պատմութիւնը ը-
նել նաեւ Դուրեանի, Թաթեւեանի, Մարաշեանի եւ
այլն սպանուութիւնները) որոնք պարզ է քե դաւանակցու-
թիւնը մոտիրի վրայ նստցուցին եւ անոր բարոյական
արժեքը ցոյց տուին զաղբահայ հասարակութեան:

Նա, իր այդ ոմիրներով քեւ փորձեց լոնցնել
արդարութեան ճայնը, բայց արդարութեան ճայնը կը
հնչէ աւելի ուժգին ու աւելի յսակ: Որքան ժամա-
նակը կը սահի ու կ'երթայ այլ՝ ան այդ ճայնը իր ար-
ժեքը կը բարձրացնէ ու ցոյց կուտայ քե ոմիրն ու ոմ-
բագործութիւնը զաղափարի սկարուքեան նշաններ Էն
էն կարող ընկնեցնել սպասամիտ հոգիներ որոնք
նորոշած են Արդարութեան, եղբայրութեան եւ
Հաւասարութեան վրաս միտքներով:

Վստակասեսներն են որ անողջ զաղափարեն:

կ'ուենան, գաղափարներ որոնք մարդկութեան բարո-
ցաութեան կը ձգտին ու կը ջանն բռնաւորութիւնը վեր-
ջ ընել երկրագնդիս վրայէն՝ սրպեզի մարդիկ գազան
ներ չ'ըլլան իրարու եւ ապրին երջանիկ ու վայելել
երկրի բիւրբարութիւնները հաւասարապէս ու եղբայ-
րաբար:

Այդ զաղափարական սարբերութիւնն է որ կա-
մայ քե ահամայ մարդկութիւնը կը բաժնէ երկուսի-
Քաշխտ եւ ՍՈՅԻԱԼԻՍՏ:

Իստեակցութիւնը լծուած է Ֆաւականութեան
կառնին ու արկածախնդրական մոլուցքին մէջ իր նա-
բան է կորսնցուցած, միջ չ'ընչակեան կուսակցութիւնը,
բոլոր այլ հոռաւմներու գլուխը անցած, կ'առաջնորդէ
սարագիր հայութիւնը դէպի Աւեսեաց երկիր, դէպի
Նայիրեան Աթխահ, դէպի խորհրդային սոցիալիստա-
կան Հայաստան:

Այդ նամբուն վրայ նա հեղե յանման արիւն ու ֆրսինք
թափեց ու Յիսուն սարիներէ իվեր կը շարունակէ իր
վազըր անայթափ, առանց կարեւորութիւն տալու աջէն
ու ձախէն փչող օտոն ֆամներուն, որոնք Հնչակեան
կուսակցութեան մահը կ'երագրէին:

Այդ չարամիտները, այսօր, իրենք են որ կը մտ
հանան ու դատապարտուած են ասաններ կնրացնելու
իսեւ մեր վերաբնուող հայրենիքի յաղթական վե-
րելին: Հնչակեան կուսակցութիւնը կայ ու կը մնայ
Նա աներկիւղ է ու անվախ:

Թող վախճան անոնք, որ ոմիրներ կը սարժեն
իրենց անձնական շահերէն թելադրուած:

Թող վախճան անոնք որ արդարութեան ու նր-
մաութեան դէմ՝ Տօն Դիօօրեան նիզակներ կը հօնեն
աջ ու անեակ, եւ պոռոսախօսութեամբ, շարժեր կը

Այդ զաղափարական սարբերութիւնն է որ կամայ քե ահամայ մարդկութիւնը կը բաժնէ երկուսի- Քաշխտ եւ ՍՈՅԻԱԼԻՍՏ:

W

չայ
կայն

V

խանդավանեն:

Թող վախճան անոնք որ խաւարամած ճամբա
ներէ կ'առաջնորդուին ու մեր Խ. Հայրենիքին կը դա
ւանանեն անմտեան ու յիւարաբար:

Ամենուրէք սարածուող անգործութեան ու բե-
ռուառութեան անեղագոռ փորոքիկներու մէջէն Սոցիա-
լիզմի յաղթանակն է որ իր Ոսկեճող ճառագայթնե-
րով կը դիւրե համայն աշխատանքները ու կը կա-
պէ իր վեհ սլացքին:

Ֆաշիզմը պիտի քաղուի իր աւերածութեան
մէջ անպայման վաղ կամ անագան ու պիտի խեղ-
դուի՝ իր իսկ ձեռներով պատրաստուած Արիւնքի ու
արցունքի լներուն յատկապէս:

ԿԵՅՅԻ՛ ՍՈՑԻԱԼԻԶՄԸ:

ԱՆԿՅԻ՛ ԲՈՆՈՒԹԻՒՆԸ:

Վ. Խաչատր

Վ. — ԲՐՏԱԿԱՆ ՀԱՐՅԸ

Բրտանիայ
Խօսքը, գիրը, սերմեր են՝ որոնք նոյնիսկ եթէ
բարերու վրայ իյնան՝ կ'անին, կը բեղմնաւորեն եւ
իրենց պտուղը կ'ուտան: Մենք կը խօսինք, կը գրենք,
առանց երբէք խորհելու արդիւնքի մասին: Եւ երբ
կը ճաշակենք անոնց դառն պտուղը՝ իրար կ'անցնինք
եւ պատասխանատուներ կը փնտռենք: Այսօր ամէն
ազգի մամուլ մեզմով կ'զբաղի: Մեզի կ'ամբաստանեն
որպէս Բրտանիայի արկածախնդրութեան գործակիցներ,
որպէս Սուրիոյ հիւսիսը հայկական օճախ ստեղծող-
ներ, որպէս օսարին Բաղադական գործիք ելողներ,
որպէս սեղական ազգային շահերուն ղաւադողներ,
որպէս սահմանային անդորրութիւնը վրդովողներ, եւ
վերջապէս երկրին խաղաղութիւնը խանգարողներ:

Ատոնք, բոլորք, սուտ ամբաստանութիւններ
չեն, երկինքէն իջած հերիւրածոյ մեղադրանքներ չեն-
կան իրականութիւններ, մեր ձեռքերովն իսկ նետուած
սաղմեր՝ որոնք ծլած են, մեծցած, ճիւղաւորած եւ
պտղաբերած:

Ձի սրտնեղիլ, չհայհոյել՝ երբ մեր այդ երէկի ծը-
գած սաղմերուն պտուղներն են, որ այսօր մեզի կը
հրամցուին, եւ վաղը անպայման, գօրով կ'լաննել պի-
տի տրուին մեզ:

Քրտական հարցը երկինքէն իջած նորութիւն մը
չ'է: Ո՛չ թուրքը հնարեց գայն, եւ ո՛չ ալ սուրիացին
հերիւրեց ոչինչէն:

Հայր, հայ դաշնակցականը, իրեն նոր վարկ գրու-
նելու համար խօսքի ու գրի վրայ ստեղծեց գայն,
սին գոյներով կերպարանաւորեց, լայն շորերով մար-
մնաւորեց, ու՛ հսկայի մը հանգոյն՝ դրաւ իր դատարի

կրպակին մէջ՝ ի ցոյցս մարդկան: Դաշնակ պատգամաւորական ժողովներէ դուրս տրուած շոնդալից յայտարարութիւնները, Պալքաններէն մինչեւ հեռաւոր Ամերիկաները արծազանգ տուող հրեղէն ճառերն ու հրապարակային հանգանակութիւնները, ո՛չ հայ ռամկավարի մատնութիւն էր, եւ ո՛չ այ հայ հնչակեանի դաւադրութիւն: Հայ դաշնակցականի շարլաթանութիւն էր, դատարկաբանութիւն, հրծեգութիւն ..

Եւ եթէ՛ հայ մամուլը երբեմն միայն տխուր հարկին տակ գտնուեցաւ, խօսեցաւ այդ նիւթի մասին, այդ պարզապէս ձգուած կրակը մարելու, ծաւալող հուրը արգիւնելու, եւ մանաւանդ մեր այդ անմիտ հրծիգները մի քիչ ուշքի բերելու համար էր: Հասկցան այդ բանը, գնահատեցին այդ եղբայրական թելադրութիւնները: Երբէ՛ք անոնք աւելի լուսնոտած՝ իրենցմէ դժբաբ բոլոր մէկ ցուրով մատնիչներ, դաւաճաններ, գործակալներ մկրտեցին ու դիմեցին խորխորատ:

— «Բուն գործակալները իրենց են», կ'ըսէ «Միլլիէթ» իր 12 օգոստոս թիւին մէջ եւ կը յաւելու: — «Որովհետեւ դաշնակցականներուն Աղրըտաղի քիւրտերուն հետ գործակցութիւնը ամէն օր, ամենէն առաջ, դաշնակցական թերթերը կը գրէին մեծատառ, շոնդալից ասութիւններով: Եզիպտոսի «Յուսարեր»ը չէ՞ր որ Աղրըտաղէն գրուած նամակներ հրատարակեց եւ իր չէրըր, քիւրտ պետերու լուսանկարներով զարդարեց:

«Պէյրութի «Ազդակ»ը չէ՞ր որ չորս սիւնակները բրտական ճակատէն ղրկուած թղթակցութիւններով կը լեցունէր եւ քիւրտ «հերոսներ»ի լուսանկարներով կը զարդարէր:

— «Վեց հարիւր տարիներու փորձառութիւնը ունեցող կառավարութիւնը չէ՞ր կրնար միայն այդ

դաշնակցական թերթերը աչքի առաջ ունենալով պէտք եղածէն աւելի ծանօթութիւններ առնել իրենց շարժումներուն մասին»:

— «Հետեւաբար բուն գործակալները իրենք են»:

Կրնա՞նք «Միլլիէթ»ի այս տողերը հերքել եւ ըսել ու հաւատացնել, թէ «Յուսարեր»ներն ու «Ազդակ»ները այդ տեսակ բաներ հրատարակած չեն, քիւրտ «հերոս»ների լուսանկարները չեն դրած, եւ թէ ըրած են անմեղ մտքով... թերթ ծախելու համար:

Այդ հերքումը, այդ հաւատաւորումը, եթէ կարելի էր, մինչ այն՝ պէտք չէ՞ր որ ըրած ըլլար դաշնակցութեան կեդրոնական կոմիտէն՝ երբ ըսածները ձրի զրպարտութիւններ էին, եւ եթէ ինքը գիտեր՝ թէ նման բրոյփօփախոցներ մեծապէս կրնային գտանգել տառապալիո՞՞ հայութեան խաղաղ կեանքը:

Բրտական հարցը, պէտք է գիտնալ թէ այսօր ուղլուա՞լ չէ միայն Քէմալական թուրքիոյ դէմ՝ ու տակաւին տասնեակ հազարաւոր հայեր կապրին: Վերջին իրադարձութիւնները ցոյց տուին, որ ան նոյնքան ուղղուած էր Պարսկաստանի Իրաքի եւ նոյնիսկ Աորիոյ դէմ՝ որտեղները հո՞՞ թիւով հայեր կապրին, եւ որո՞ց անդորրութիւնը պայմանաւորուած է տեղական ժողովուրդի բարեացակամութեան հետ: Այս իրականութիւնը տեսնող դաշնակցութիւնը եթէ Սուրիոյ, Իրաքի եւ Պարսկաստանի հայութեան հանդէպ պուտ մը խիղճ ունենար, գոնէ մի քիչ կը սանձահարէր իր խօսքի ու զրջի օգային արշաւները դէպի բրտասիայաստան:

Մեզի չափ «Միլլիէթ»ներն ու «Իրան Գապեր»ներն ալ գիտեն թէ դաշնակցութիւնը իր հասակին գէրօ մըն է գործի հրապարակին վրայ եւ անոր գիրն ու խօսքը բեկամային ունայնաբանութիւն է լոկ

Բայց թշնամին զէրօին մէջի հսկան կուզէ տեսնել ամէն անգամ, որ ան կը ծառայէ իր քաղաքական շահներուն:

Դաշնակցութիւնը քառասուն տարիներ շարունակ իր խօսքի ու գրչի հերոսութիւններովը ծառայած է մեր թշնամիներու քաղաքական շահներուն, եւ այսօր իրենց եւն բուն գործակալները, երբ իրենց անմիտ հրատարակութիւններովն ու յայտարարութիւններովը կը մատնեն ամբողջ հայութիւնը, իւր կը քրտնան անոր թշնամիներուն ցամաք հացին:

Դաշնակ-Հոյպուն կենակցութիւնը, որ փողոցային էր դարձեր, ծնաւ Սիւրիական օճախի մանկլաւիկը:

Թուրքերը, ազդուած այս շարժումէն, սկսան գէշ աչքով նայիլ հայերուն: Այդ ատիւ. Հայաստանի կրթական գործավարը՝ հանգուցեալ Ա. Մուսեան, նոյն տարուայ սեպտեմբերին, Սուրիոյ մասին գրուած իր մէկ յօդուածին մէջ, առաջին անգամ ըլլալով կը գրէր:

— «Անգլիոյ Պաղեստինի մէջ «հրէական տուն» մը հաստատելու ծրագրին պէս, Ֆրանսա ալ կուզէ Սուրիոյ մէջ «հայկական օճախ» մը հաստատել, իր քաղաքական նպատակներուն ծառայեցնելու համար»:

Այն ատեն, «Արեւ»ի քաղաքական բաժնի յօդուածգիրը Պ. Միք. Նաթանեան, վեր առնելով Մուսեանի այդ հատուածը, գրեց

— «Որքան բառ՝ այնքան սխալ, որքան միտք՝ այնքան խեղաթիւրում: Որքան խորհուրդ՝ այնքան մեղանշում»:

Շատ չանցած Հ.Բ.Լ. Միութեան Ընդհ. Տնօրէնութեան Դիւանէն 7 Յունվար 1930 թուակիր պաշտօնական զեկոյց մը կ'ըսէր:

— «Սուրիոյ հայ գաղթականները տեղաւորելու համար ազգաժողովի ծնչէն կազմուած յանձնաժողովը, գումարուած դեկտ. 2ին եւ 19ին՝ ընտրեց Թուրքիայէն նոր տեղահանուած հայերը տեղաւորել նպատի եւ Նապուրի միջեւ գտնուող հողերուն վրայ: Եւ այդ ծրագրի իրականացման համար յատկացնել նախնեան ծրագրէն աւելցած 336000 ֆրանքի եւ ֆրանսական կառավարութեան տրամադրած գումարները»:

Քիչ վերջ, 23 Յունվար թուակիր «դէպի հայկական օճախ մը» խորագրին տակ, Մ. Ա. ստորագրութեամբ նշանակալից յօդուած մը երեւցաւ Պէյրութի «Լ'օրիան» եւ Եգիպտոսի «Պուրս էժիպսիէն» ֆրանսերէն կարեւոր թերթերուն մէջ, ուր ի միջի այսց կ'ըսուէր:

— «Ֆրանսա՝ միշտ կարեկից, Ամերիկա եւ Ազգաժողովը փութով անկիւն մը կը փնտռեն, ուր կարենան տեղաւորել հայերը եւ ազգային օճախ մը քաւտեղծել անոնց:

«Այլեւս Սուրիական քաղաքները չէ որ պիտի կրնան զրկել Անատոլուէն տարագրուողները, որովհետեւ այդ քաղաքները յորդելու չափ լեցուն են անոնցմով: Ուրեմն, ո՞ւր գտնել երկրամաս մը, որ կարենայ բանի մը միլիոն ժողովուրդ ունեցող ազգ մը պարունակել:

«Հարցը լուրջ է, այդ իսկ պատճառով. Ֆրանս. ծերակոյտը այդ ծրագրի իրականացման համար անցեալ 1928 դեկտ. 12 ին. 3 միլիոն ֆրանքի վարկ մը բուէարկեց պաշտօնապէս եւ միաձայնութեամբ:

«Բոլոր հայերը դժգոհ չեն, որ Հայաստանը ձգելով արտասահման ապաստանին:

Հայ մտաւորականները ամէն առիթով կրտսն.

Handwritten notes in the left margin:
Գրուած է Ս. Մուսեանի մասին
Ս. Մուսեանի մասին
Ս. Մուսեանի մասին

տաղիտութիւն կը յայտնեն հանդէպ Սուրբիոյ հովանաւոր պետութեան, որ յայն ասպնջականութիւն ցոյց տված է իրենց հարիւր հազարաւոր ազգակիցներուն: Բայց անոնք չեն ուզեր ներդրուիլ պատճառել Սուրբիացիներուն, եւ փափաք յայտնած են եփրատի ու Խապուրի միջեւ գտնուող հողամասին վրայ երթալ բնակիլ:

«Շտապանքը, որ Ֆրանսա կ'ընէ Հայկական Օճախի ստեղծման համար. լոկ մարդասիրական գործ մը չէ: Մն Ֆրանսական ազդեցութեան մերձաւոր աբեւելքի մէջ սարածման իմաստուն քաղաքականութեան բացումն է:

«Վերին Միջագետքը, իր հիւսիսային Սուրբիոյ հանգամանքովը բնակուած հայերէ, պատշապանուած քիւրտերէ որոնք Սուրբիական հողը ապաստանած են— պիտի ըլլայ պատշապանութեան առաջին դիրքը, ընդդէմ բոլոր արեւելոյցներուն եւ հաւանական յարձակումներուն:

Ապա՛ Երուսաղէմի «էլ Սարազ» թերթը հրատարակեց — «Տեսակցութիւն մը Դաւեակ շէքին հետ» ուր «դաշնակ շէքը» պատասխանելով խմբագրին հարցման կ'ըսէ:

— «Մենք ո'չ մէկ քաղաքական նպատակ ունինք այս երկրին (Պաղեստին) մէջ, արդէն իսկ համաձայնած ենք Ֆրանսական կառավարութեան հետ «Սուրբիական Օճախ» ի մասին եւ հոն է որ պիտի հաւաքենք բոլոր հայերը»:

Այս յայտարարութիւնը իր օրին արտատպուեցաւ Պէյրութի «էլ Ահրար» եւ Դամասկոսի կարգ մը արաբական թերթերուն մէջ եւ նախապատճառ եղաւ հակահայ բուռն արտայայտութիւններու:

Դամասկոսի «էլ Շաապ» օրաթերթը բառ առ բառ գրեց հետեւեալը:

«Հոռուէացիներուն փորձը լաւ դաս մըն է մեզի: Եւրոպացիները ամենամեծ բարիքը կ'ընեն հայերուն, եթէ զանոնք իրենց հին Հայաստանը կը դրկեն: Որովհետեւ հոն է անոնց թագաւորներուն գերազմանները, հին յիշատակները եւ պատմական տեղերը»:

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍԱԿԱՅՆ

«Սուրբիական օճախ»ը ինչպէս տեսանք, որպէս ծնունդը դաշնակ հոյպուն փողոցային կենսակցութեան մարմնաւորուած անոնց պետի շարժումներովը, շնչաւորուած անոնց քաղաքական ներշնչումներով այսօր որպէս կենդանի տար մը կը կանգնի Սուրբիացի ազգայնականի առաջ՝ եւ ո'չ թէ աղաչելովը:

Եթէ չ'ըլլային դաշնակ փողոցային կենսակցութիւնը, եթէ չ'ըլլային դաշնակ լեզուի ու գրչի անգղույց պոռոտախօսութիւնները, վերին ձէգիրէին մէջ հարիւր հազարաւոր գաղթական հայերու տեղաորումն անգամ ո'չ մէկ կասկած, ո'չ մէկ դժգոհութիւն պիտի առթէր տեղացի արաբին՝ եթէ այն նոյնիսկ հայկական օճախ մը ըլլար իսկապէս,

Բայց ինչպէս կուզենք, որ քառասուն տարիներու «յեղափոխական կուսակցութիւն» հաւըբաւը ունեցող հայ կազմակերպութիւն մը, որ դեռ եւս. այդ անունը կը պահէ եւ չի դադրիր քաղաքական արկածախնդրութիւններու ետեւէն վազելէ, բրտական շարժման մասնակցի, քանի մը հազար բրտախօս հայերու թուրքիայէն վտարումը հրապարակաւ քաղաքակցոյցովիւն յայտարարէ, «Սուրբիական օճախ» ի մասին Ֆրանսացիներու հետ համաձայնած ենք ըստ՝ եւ տե-

ղական արարը լո՛ւ է, բնանայ. ապուշ եւ յիմար գտնուի:

Տեսէք թէ արար կոմիթէին պաշտօնաթերթը: որ կը հրատարակուի ժընէվի մէջ, իր 1930 Մայիսի թիւերուն մէջ — հայերը Սուրիոյ մէջ — խորագրի տակ ինչ կը գրէ:

«Ինչ որ ցաւալի է՝ սա է թէ՛ հայ ազգայնականներու պէտքերուն մեծամասնութիւնը Ֆրանսական իշխանութեանց հետ կատարեալ համաձայնութեան մէջ են: Ո՛ր միայն չեն տեսներ անպատեհութիւններն ու վտանգները, որ Սուրիոյ մէջ հայ ազգային տունի մը կազմութիւնը կրնայ ընել, այլ եւ համուզուած են աւելորդ պատեհութեան պէտքին եւ սխալողականութեան՝ անց հոգ ընելու Լրկրին բուն տէրերը»

«Կը մոռնան անոնք, որ իրաւունքի, արժանապատեան, շահու եւ գոյութեան հարց մըն է այդ արար ազգին համար:

«Սուրիացի հայրենասերները ցարդ իրենց անձին շրջահայեցողութիւն կը պարտադրէին, եւ նախամեծար կ' ճախարէին լուծիւնը, չլիքաւորելու համար իրենց տանջուած բաղդակիցներուն զգացումները:

«Բայց վերջապէս հասկցուած է թէ որո՞ւ ծագքի մը համաձայն է երկու կողմերու կատարեալ համաձայնութեամբ գնաց'ը՝ այս վտանգաւոր համբու մէջ: Այս դառն իրականութեան արաբական երկիրներուն մէջ առաջ բերած յուզուէր շատ հասկնալի է եւ արդար:

«Ի հարկէ, կարելի էր թոյլ տալ տնտեսական, ընկերային եւ մանաւանդ երկրին օրինաւոր պահանջներուն հետ հաշտօրէն համե կատուած գաղթականներու թիւի մը հիւրընկալութիւնը: այդ պիտի ըլլայ մարդկային պարտականութիւնով: Սակայն բացարակաւ անկարելի է թոյլատրել զանգուածային ներգալթի

բաղաբականութիւն՝ որ կը միտի հիմնելու ազգային հայրենիք մը Սուրիական հողին վրայ՝ հոն հրաւիրելով թուրքիա եւ այդ ցանցընուած հայերը:

«Պաղեստինի օրինակը բաւարար է՝ վհատեցնելու համար անոնք որոնք ախրատ հրեշտային լուծում կը պատրաստեն:

«Վայրկեանը շատ ծանրակշիռ է: Մեզի պարտը կիյնայ կոչ ընել մեր հայ բարեկամներուն լուրջ ուշադրութեանը հասկցնելու համար անոնց որ ստիպողական է ուղի փոխել եւ ջանալ գտնելու տարրեր լուծում որ հաշտ ըլլայ երկու ժողովուրդներու շահերուն:

«Մենք իրաւունք ունինք սպասելու մեր հայ բարեկամներէն ծէսք մը, որ հաստատէ թէ մեր կոչը պիտի լսուի իրենց կողմէ:»

Կը տեսնենք թէ, հոս չկայ որոշ հակահայ դիտում կայ միայն բարացած համոզում թէ «հայ ազգային պիտեւուն մեծամասնութիւնը Ֆրանսական իշխանութեանց հետ կատարեալ համաձայնութեան մէջ են... որո՞ւ ծագքի մը համաձայն Սուրիոյ հիւսիսը հայ ազգային տուն կազմելու համար:

Եւ թէ յօդուածագիրը ինչ սրտազին կոչ կուղղէ հայ բարեկամներու լրջատեցումեան՝ որպէսզի ստիպողարար ուղի փոխեն եւ զտնեն լուծում մը որ համապատասխանէ երկու ժողովուրդներու շահերուն:

Լսեցի՞նք մենք այդ կոչը եւ ինչպէս պատասխանեցինք անոր:

Սուրիոյ դաշնակ պաշտօնաթերթը՝ «Ազդակ», ահա թէ ինչպէս կը պատասխանէ այդ բոլորին:

«Պէտք է շատ լաւ գիտնան մեր պաշտօնակցներ, որ մեր եւ մեր բարեկամներուն միակ ծրագրով

Handwritten note in Armenian:
Կը տեսնենք թէ, հոս չկայ որոշ հակահայ դիտում կայ միայն բարացած համոզում թէ «հայ ազգային պիտեւուն մեծամասնութիւնը Ֆրանսական իշխանութեանց հետ կատարեալ համաձայնութեան մէջ են... որո՞ւ ծագքի մը համաձայն Սուրիոյ հիւսիսը հայ ազգային տուն կազմելու համար:

գիրն է հողին ու արօրին կապել հայութիւնը: Դժբաղդաբար միջին Յուրիոյ մէջ չկան ընդարձակ եւ տրամադրելի հողեր այդ նպատակին յատկացնելու համար: Անմշակ բայց բերրի տարածութիւններ կը գտնուին Սուրիոյ արեւելեան սահմաններուն վրայ, որոնք թափուր են եւ տրամադրելի: Մենք կը փափաքինք որ քանի մը հազար նորեկ գաղթականները այդ շրջանները հաստատուին հողին կապուին»:

Այս տողերը գրող մարդը արդե՛օք գիտէ թէ ո՛ր են Սուրիոյ արեւելեան սահմանները՝ ուր քափուր եւ սրամադրելի հողեր կը տեսնէ: Կարե՞լի է առասց ծիծաղելի ըլլալու որպէս հակափաստ ներկայացնել այն որ—միջին Սուրիոյ մեջ քանի մը հազար գաղթականներու բաւելու չափ իսկ սրամադրելի հողեր չկան:

Ներելի՛ է առանց խելագարուելու ըսել թէ—

մեզ կը փափաքինք որ քանի մը հազար նորեկ գաղթականներ հաստատուին այդ օրջանները եւ հողին կապուին: Աւելի լաւ չէ՛ր ըլլար, լաւը, պապանձիլ՝ քան թէ այսպէսի՛ գրաւոր խոստովանութիւններ տալ թշնամուն ձեռքը:

Մատնութիւն, դաւադրութիւն, գործակալութիւն... փնտոնցէք միմիայն այսպիսի անմիտ ու անիմաստ գրութիւններուն մէջ՝ որոնք կը թունաւորեն մթնոլորտը եւ շնչահեղձ կընեն դժբաղդ հայութիւնը: այս չէ սակայն բոլորը:



«Սուրիական օճախ»ի մը ծրագիրը, եթէ պարզ ենթադրութիւն էր՝ շուտով փաստացի իրականութիւն դարձաւ Սուրիացի ազգայնականի համար՝ նոյնիսկ մեր կողմէ տրուած շօշափելի փաստերով:

«Ազդակ»ի ծանօթ անմիտ ու թունաւոր գրութեանէն յետոյ, Հալէպի գաղթականաց կեդրոնական խընամակալութիւնը, հրատարակեց «կոչ հայութեան» մը ուր կ'ըսուէր:

—«Գամըշը եւ Հաւիջէ մեկնող պատուիրակութեանց տեղեկագրերը ստիպողաբար գաղթականները տեղաւորելու եւ անոնց լծկան հայթայթելով հողին կապելու պէտքը կը շեշտէին:

«Մեր յաջողութիւնը կապուած է լայն զոհողութիւններու հետ: Ցարդ ընդհ. գաղթողներու թիւը հասած է 3800-ի եւ ոտոյգ է որ ձմրան օրերը անցնելուն, նոր գաղթականներ ալ պիտի հասնին՝ շուրջ 6-7 հարիւր ընտանիք: Ցանկալի է որ մնացողներն ալ օր աջս հասնին:

«Նկատի ունենալով ամենուրեք հայ ժողովուրդին ցոյց տուած գուրգուրանքը իր դժբաղդ լեկոններու, ինքնաբերաբար կազմուած նպաստահաւաք մարմիններու դրական աշխատանքները եւ Մամուլին բերած զնահատելի աջակցութիւնը, մենք մեծ հաւատքով կը ձեռնարկենք մեր գործին, կ'սկսինք պզտիկ ծաւալով եւ կ'ընդլայնենք այն չափով՝ որ հայ ժողովուրդը նիւթական միջոցներ կը տրամադրէ մեզի»:

Եւ այս քաղաքական յոյժ նոխացեալ ոճով գրուած «կոչ հայութեան»ը, ուշադրաւօրէն ստորագրուած էր հետեւեալ լծելով:

— «Ն. Վ. Սահակ Բ. Կ. Կիլիկիոյ, Բժշկապետ
Ս. Ալթունեան Հ. Գաբրիէլ Ծ. Վ. Գասպարեան, Բը-
ժիշկ Յ. Մ. Դազարեան, Ս. Մազլումեան, Գ. Ագեր-
եան:

Հալէպի «Եփրատ»ը իր ժամանակին վեր առնե-
լով այս կոչը, գրեց:

— «Էլ Ահլալ» թերթը հրատարակեց Հալէպի
իր թղթակցին մէկ գրութիւնը, ուր կ'ըսուի. — «Հա-
յերը հիւսիսային Սուրիոյ մէջ գաղսնի հայկական
հայրենիք մը ստեղծելու կառնասին զլիաւորութեամբ
իրենց կարողիկոսին եւ գործակցութեամբ: հայ կաթո-
լիկներու եւ հայ բողոքականներու: Հայ կրօնական
պետերը ամէն միջոց ի գործ կ'ընեն թուրքիա մնացած
հայերը Սուրիա բերելու համար: Հայ գաղութները շատ
մեծ գումարներ կը նուիրեն: Եկեղեցիներու մէջ քա-
րազուքիւններ կ'ըլլան՝ որպէսզի հայերը իրենց թուր-
քիա մնացած ազգականները Սուրիա բերել սան: Հա-
յերը բողոքականի մասնաւոր նիւղեր ունին ամէն
կողմ.

Ֆրանսացիները համաձայնած են այս ծրագրին.
ելն:

«... Կր կարծենք թէ աւելորդ էր խնամատարա-
կան գործին համար գանազան նոր մարմիններ կոչմե-
լը: Վեհ. կաթողիկոսին իրենց սիրայօժար օժանդա-
կութիւնը պիտի տային հայ կաթողիկ և հայ բողո-
քական համայնքի պետերը, ինչպէս նաեւ Բարեգոր-
ծականի Տեղ մասնահիւղը: Յետոյ. ինչ քան որ կու-
սակցութեան մը պաշտօնաթերթերը փորձէին աճողջ
հայութեան ուշադրութիւնը կնդրանացնելու հիւս Սու-
րիոյ ապաստանած մաս մը հայերու վրայ՝ չափազան-
ցուած եւ յուզուսնառիթ հրատարակութիւններ ընելով:

«Ար դարացնենք կազմութիւնը կեդր. յսնձնաժ
ղովի մը, բայց թող ներուի մեզ ըսել, թէ աւոր հրա-
տարակած կոչին մէջ կը պակսին եւդուքիւնը, լրջու-
քիւնը եւ մանաւանդ խոհեմութիւնը:

«Կր կարծենք որ Ն. վեհ. կաթողիկոսը եւ անոր
փորձառու եւ ծանրագլուխ գործակիցները իրենք խըմ-
բագրած ըլլան զայն: Մեր կասկածը կը փոխուի համո-
զումի՝ տեսնելով Ս. Ն.: վեհ.» պատուանունը «Սահակ
Բ. Կ. Կիլիկիոյ» ստորագրութեան առաջ, բան մը որ
իր համեատութեամբ համբաւաւոր Սահակ Բ. կաթո-
ղիկոս երբէ՛կ պիտի չընէր Նոյնպէս չենք կարծեր թէ
Տօքթ. Ալթունեան «Բժեկապէս» մակդիրը պիտի ղնէր
իր ստորագրութեան առաջ՝ եթէ անձամբ ինք ստո-
րագրած ըլլար «հայութեան» ուղղուած այդ կոչը:

«Յայտնի է որ կոչը արդիւնք է ուրիշ
ծեռքի մը, ուրիշ միտքի մը, որ սակայն չէ կրցած ան-
ճարակութենէ զերծ մնալ եւ պատճառ եղած է ու պի-
տի ըլլայ նոր թիւրիմացութիւններու:

«Կոչը կ'ըսէ. — միշտ յաջողութիւնը կապուած
է լայն զոհողութիւններու հետ. . . Ստոյգ է որ ձմրան
օրերը անցնելուն նոր գաղթականներ ալ պիտի հաս-
նին՝ շուրջ Ծ. 7 հարիւր ընտանիք: Յանկալի է որ մնա-
ցողներն ալ օր առաջ հասնին»:

«Արդե՞օք քանի ... Միլիոն պէտք կայ: Ո՞վ ըս-
տուզած է թէ նոր գաղթականներ ալ պիտի գան: Ո՞վ
համրած է թէ շուրջ Ծ-7 հարիւր ընտանիքներ են զա-
լիքները:

«Ինչ պէտք կայ արդեօք լայն զոհողութիւն»
բացատրութեան: Ինչ իմաստութիւն կայ ըսելու «Ծ. 7

արիւր ընտանիքներ ալ պիտի գան», *հնամատարութեան մը կոչին մէջ գոյութեան ինչ իրաւունք ունի մանաւանդ սա «ցանկալի է որ մնացողներն ալ օր առ օր հասնին» պարբերութիւնը, որ քիչ մը քաղաքական բնոյթ ունի եւ կրնայ «էլ Ահպալ» ներու առիթ տալ:*

«Եփրատ» եօթը օր վերջը, վեր կ'առնէ ընկ. Չամալնեանի Վառնայիմէջ դաշնակ հօյպուն գործակցութեան մասին ըրած բանախօսութեան հետեւեալ մասը:

«Պէտք է ստեղծենք առիթներ ու միջոցներ եւ դուրս բերենք մեր խլեակները այդ Թուրքիա դժոխքից: Եթէ այդ արեր են, մենք այսօր՝ այդ պտուղն մեր քրտական համագործակցութեան»:

Եւ մինչ Սուրիոյ մէջ կը հրդեհուէր «Սուրիական «օճախ»-ի կրակը եւ զգացումները լարուած էին խեղճ հայութեան դէմ՝ անդին Բարիզի մէջ, ընկ. Խատիսեան իր հետ առած քանի մը փոքր օգնականներ լուրջ աշխատակից կը տանէր Բարեգործականի մօտ, Նահր-էլ Օմարի 2000ի չափ գաղթականներ ալ Մուսուլի սահմանակից հողերը փոխադրելու համար: Եւ հակառակ անոր, որ այդ ուղղութեամբ Իրաքի կառավարութեան մօտ եղած դիմումները ժխտական արդիւնք տուած էին, անոնք հոգատար պետութեան «բարեսիրութեանը» ապաւինած ի հեճուկս տեղական ժողովուրդի կաճքին՝ քանի մը հարիւր հայեր փոխադրեցին այդ-ըջանները:

Եւ ահա թէ այդ առիթը ինչ կը գրէր Դամասկոսի «էլ-Քապաս» թերթը:

«Սուրիոյ մէջ հայեր եւ օտար տարրեր տեղաբերելու ծրագիրը ապարդիւն փորձ է: Հայերը որքան

համարում 17 արտի հետոյ

ալ մընան Սուրիա եւ ապրին մեզի հետ, խորթ են եւ չպիտի արժանանան մեր համակրանքին: օր պիտի ըլլայ որ այս օտար տարրերը փորձանք մը պիտի ըլլան մեր գլխուն. եւ դուրս պիտի վտարուին այս երկրէն:

Եթէ այդ օրը մենք չտեսնենք՝ մեր զաւակները անպայման պիտի տեսնեն»:

«Եփրատ» խմբագրական բաց նամակով մը կը պատասխանէ: «Ազնիւ պաշտօնակիցներ, թերեւս ձեզմէ ոմանք կը մտածեն թէ մեր մէջ ակնարկութիւններ եղան, օրինակ, դաշնակ հօյպուն գործակցութեան մասին: Մենք ալ դաշնակցական թերթեր գրածներէն եւ գործիչներու խօսածներէն տեղեկացանք այդ խնդրոյն եւ ուրիշ թերթերու կարգին խստօրէն քննադատեցինք: այդ պատճառով ալ՝ մեր պատասխանատու տնօրէնը երկու անգամ յարձակումի ենթարկուեցաւ:»

(Կը խնդրենք «Արեւ»էն մեզ թարգմանել այս տողերը.) «Ապագայ» ալ իր 1930 Մայիս 10 խմբագրականին մէջ կը գրէր:

— «Նահր—էլ—Օմար, Հայաստանէն հեռու, քաղաքական գործունէութեան հնարաւորութիւն չտուող անհրապոյր վայր մը՝ ինչ արժէք կրնար ներկայացնել քաղաքական գործունէութեան մէջ մեծցած մարդկանց համար: Եւ այդ մարդկանց մէջ կը ծագի միտքը, Մուսուլ՝ Վասպուրականի սահմանակից վելայէթ փոխադրել Վասպուրականցիները: Եւ ասոնք Վասպուրականցիներ են, օր մը Վասպուրական պիտի մտնեն ըսելով կը մօտենան Բարեգործական Մտուկին:»

«Այս հրապուրիչ խօսքերով է, որ Պ. Խատիսեան կը փորձէ մէկ կողմէն Բարեգործականի միջոցներով քաջանել իր ձեռնարկը եւ միւս կողմէ անոր կա-

նակը բեռնցնել այս նոր Արկածին պատասխանատու-
թիւնը:

«Համարձակօրէն, եւ Բարեգործական վարիչնե-
րուն համար շեշտելով կը գործածենք «արկած» բառը.
վասնզի, եթէ 2000 հայեր կը կարծեն թէ քաղաքական
դեր մը կրնան կատարել սահմանամերձ փափուկ կէտի
մը վրայ, իրենց կամ ուրիշի հաշտոյն, պէտք է նոյնքան
գիտնալ թէ իրենց դէմ պիտի հանեն այդ դերը չան-
գիտացող եւ զայն չէզոքացնելու մոլուցքով կուրա-
ցած հազարապատիկ ուժեր: Դեր չենք քննել միջա-
վայրը՝ կիսավայրենի եւ կողոպուտով միայն ապրե-
լու, հայը չարդելու վարժուած քիւրտ աշիրէթներու
յազմութեամբ լեցուն միջավայրը՝ ուր առաջնորդուած
են ապրելու... այդ տարագիր հայերը:»

Ինչ մըն ալ «Արեւ»էն կարդանք:

—«Յաւալի է որ մեր կրած այսքա՞ն դժբախտու-
թիւններէն վերջ, դեռ մարդիկ կան մեր մէջ, որ իրենց
անհաշիւ ու անհեռատես գործունէութեամբ նոր դժը-
ւարութիւններ կ'ստեղծեն ու նոր տազնապնդու
կ'առաջնորդեն ազգը:

«Վերջերս Բարիզի մեր պաշտօնակիցը՝ «Ապա-
գայ» բննադատած էր դաշնակցութիւնը, Նահր-էլ-Օ-
մարի հայոց այլուր տեղափոխութեան հարցին մէջ
անոր բռնած կասկածելի դիրքին պատճառաւ: Ապա-
գայ» անուես որո՞ սուիքներ ունէր իր կասկածները
հիմնաւորող:»

«Արդէնն, Մուրիոյ մէջ, դաշնակցութիւնը անմը-
տօրէն ստուերներ կը հետապնէ, ընկերակցութեամբ
«հօյպուլն»ներու եւ քակալին չես գիտեր որոնց հետ:

«Հալէպի «Եփրատ»ը, որուն աջքին առջեւ կը
կատարուին այս վերին աստիճան վտանգաւոր խաղե-

րը, անուես որո՞ սուիքներու վրայ հիմնուած են:»

«Ո՛չ, չենք կրնար լուի եւ չքննադատել եղածն
ու չզգուշացնել ժողովուրդը: Չենք կրնար մեր լուծ-
եամբը մեղսակից ըլլալ կատարուած չարիքին» (ընդ-
գծումները մերն են: Y)

Արդ՝ ինչպէս կը տեսնուի—Անոնց (դաշնակ-
ցութեան) մէջ դաժնուցուած կուսակցական ազգա-
վնաս դերումները երեւան հանող են այդ իսկ պատ-
հառներով երկու անգամներ յարձակոււմի ենթարկող
«Եփրատ»ը, Նահր-էլ Օմարի քանի մը հազար հայ
զաղթականները Մուսուլի սահմանակից հոգերը փո-
խադրելու ծրագրին մէջ արկած տեսնող եւ այդ արկա-
ծին դէմ պայքարող «Ապագայ»ն, եւ վերջապէս «Եփ-
րատ»ի ու «Ապագայ»ի բննադատութիւններուն, որո՞
սուիքներու վրայ հիմնուած ըլլալը փաստարկող «Ար-
եւ»ը, երբ չենք կրնար լուի եւ լուրքեամբ չարիքին
մեղսակից ըլլալ կ'րսեն՝ իրենք բոլորէն առաջ ընդու-
նած կ'ըլլան դառնակ չարիքին, Արկած-ին, քառուց-
ուած դիտումներուն, փաստացի գոյութիւնը, եւ ար-
դարացուցած՝ իրենց հրապարակաւ «մեր գրածներուն
եւ յստիցներուն մաս առ մաս հետեւող» թուրքերու եւ
արաբներու առաջ անջինջ մելանով ըրած արծանագը-
րութիւններ եւ խոստովանութիւնները:

Եւ մինչ հոս՝ չկայ ո՛չ «մատնիչ» Աղազարեանը
եւ ո՛չ ալ «Յուդա» Կէպէլեանը:

Անցեալ տարի Օգոստոսին էր: Պէյրութ հրա-
տարակող «Լիսան իւլ հալին խմբագիրը» որ նոյն
ատեն Եգիպտոս հրատարակող «Մորթաթթամ»ին
թղթակիցն, է Լիբանանի Նահր Սօֆա հովոցին մէջ ինձ
այցելեց եւ տեսակցութիւն մը խնդրեց:

Անձանօթներ էինք: Բայց պատճառ մը չուն
ինձ այցելող խմբագրի մը այցելութիւնը մերժելու :

նստանք զլուս զլսի: Ինքը Ֆրանսերէն չեր գիտեր, ես ալ արաբերէն շատ քիչ կը խօսէի: Բայց խօսեցանք առանց երրորդի մը միջամտութեան:

Առաջին անգամ հարցուց Պէյթտտին արգիլուելու՝ պատճառը: Պատմեցի Վարդապետեանի սպաննութեան պարագաները:

Ան՝ իր թերթին գրած է:

— « Մեր ընթերցողները կը յիշեն անշուշտ Զօգագ էլ Պլատի մէջ երկու տարի առաջ եղած վէճը եւ հնչակ լիտր Տխրունիի սպաննութիւնը (Վարդապետեանին սպաննութիւնը պէտք է ըլլայ) եւ քանի մը լիտրներու քանտարկութիւնը? »

« Թերթերը այն ատեն երկար քաներ գրեցին: Ըսին թէ հայոց մէջ երկու կուսակցութիւններ կան Դաւեակ եւ Հնչակ: Եւ ահա այս երկրորդ կուսակցութեան լիտրներէն, քանտ նետուած եւ լետրութիւնը Տխրունիէն ժառանգած (?) մարդը՝ Միհրան Աղազարեանն է: »]

Կը տեսնէ՞ք, խօսակցիս հետ մեր ունեցադ հասկնալու եւ հասկցնելու լեզուական կարողութեադ չափանիշը, ուրեմն միշտ նրկատի ունենանք զայն:

Երկրորդ հարցում մը եղաւ մեր կուսակցութեան մասին:

Փոքր պատմականը ըրի մեր անցեալին, զայն կապեցի Լիբանանի պատմութեան հետ, աւելի հասկնալի ըլլալու համար: Յոյց տուի հայ յեղափոխութեան ծագումը, անոր ծագման պատճառները, հայ կուսակցութեանց կազմակերպումը, անոնց կատարած գործերը, ընկերային ըմբռնումները, որակով ու քանակով արժէքները եւ վերջապէս ներկայ վիճակը:

ան գրած է իր թերթին:

— « Այս երկու կուսակցութեանց միջեւ սկզբունքային տարբերութիւններ կան: Հնչակեանները կուզեն որ բառին առաւելագոյն առումովը Լիբանանցիներ ըլլան, այսինքն սովորին արաբերէնը, որդեգրեն Լիբանանցիներու բարբերը եւ Զուլուիս: »

« Դաշնակ կուսակցութիւնը սակայն, հակառակ է այս տեսակէտին եւ կուզէ որ հայերը պահպանեն իրենց ազգային գոյութիւնը եւ չձուլուին ուրիշ ազգերու հետ »

Լիբանանի ազգ. երեսփոխանական ժողովի բնտրութեան ատեն դաշնակ թեկնածուներ հիւզաւաններու մէջ չարաչար պարտուեցան, հոն գտնուող 2000 ձայներէն միայն 500-ը կրցան առնել: »

Ճիշդ է որ ըսած եմ, թէ հնչակեանները կուզեն ճշմարիտ Լիբանանցիներ ըլլալ, սովորիլ տեղական լեզուն, շփուիլ տեղական ժողովուրդին հետ, բայց երբէք Զուլուիլ:

Այդ բառը չկրնար իմս ըլլալ՝ որովհետեւ մինչեւ այսօր ալ ես չեմ գիտեր անոր արաբերէնը, թող որ՝ ժամանակին բողոքած եմ այդ բառին դէմ, եւ խմբագիրը ուրիշ մէկ զրութեան մէջ զայն սրբագրած է հետեւեալ ձևով:

« Զուլուիլ՝ կ'երեւի սխալ փոխակցուած ենք կամ թարգմանուած: Այդ տեսակ բան չկայ: Մեր գործածած բառը չնշանակեր այն՝ որմէ շատ կը վախնան հայերը: Մենք չենք կրնար այդ իրենց հասկցած ձեւի ձուլում պահանջել հայերէն՝ երբ մենք ինքնուրոյնութեան համար կ'աշխատինք եւ զայն մեր իրաւունքը կը կնատենք: Հայերու ձուլումը պահանջել՝ մեր ծու-

լումը ընդունմիլ պիտի ըլլար:»

Իսկ դաշնակցութեան մասին գրուածը. թէ ան կուզէ որ հայերը պահեն իրենց ազգային գոյութիւնը եւ չցուլուին, շատ հասկնալի պատճառներով չկրնար իմ խօսքս ըլլալ, որովհետեւ ես իմ 15 տարեյանէս ասդին գրած, խօսած եւ հաւատացած եմ, թէ դաշնակցութիւնը այս ցեղին գոյութեան թշնամին է եւ անոր ձուլումին եւ ցրումին միակ պատասխանատուն թող որ՝ դաշնակցութեան դժոխային շարքէն դեռ ութը օրուան ազատուած մարդ՝ ես չէ որ պիտի ընէի դաշնակցութեան այդ ծրի բեզլամը: Կերելի, խմբագիրը որպէս հնչակեաններու հակադրութիւն ցուցադրելու համար իր խելքէն գործածած է այդ ատելիւնը:

Ես դաշնակցութեան մասին ըսի.— խմբակցութիւն է եւ ո՛չ կուսակցութիւն: Մնաւ թուրք իթթիհատին հետ, մեծցաւ անոր հետ, մեռաւ անոր հետ: Այս օրուանները դաշնակցութեան վերջին թափթփուկներն են՝ լոկ անաշխատ ապրուստի հոգէն բռնուած: Քանի մը գործի ու աշխատանքի անընդունակ մարդիկ, այժի մօրուքով մը, դերասանի տարազով, հոպիտի շարժու ձեւերով, մտաւորականութիւն կը կեղծեն, յեղափոխութիւն կը կապտեն եւ մի քանի միամիտներու զրպանէն քանի մը Սու քաշելով կ'ապրին: Խօսքի անպարարներ են անոնք եւ ո՛չ թէ գործի հերոսներ: Սյալ ք արժեք սալ անունց եւ կապել հայութեան հետ: Անոնց թիւը շատ փոքր է մեր մէջ, անոնք միշտ պարտուած են ընտրութեանց մէջ, օրինակ՝ Լիբանանի ազգ. երեսփոխանական ժողովի ընտրութեան ատեն, անոնց թիկնածուները հիւղաւաններու մէջ չարաչար պարտուեցան եւ 2000 քուէներէն միայն 500-ը կրցան առնել՝ ինչ խարդախութիւններով:

Եւ ճիշդ այս խօսքերուս համար է որ արար խմբագիրը չմոռցաւ գրելու «Միհրան Հնչակ կուսակցութեան մասին գովեստով խօսեցաւ իսկ դաշնակցութեան մասին խիստ աննպաստ յարձակումներ լրաւ:»

Կերելի, իմ այս «Յարձակումներ» ով դաշնակ «մարդասպանութիւններ» ով կաղապարուած արար խմբագրի գանկին, որ ամեն քանի մէջ դաշնակցութիւն կուզէ գտնել, եւ հայութիւնը դաշնակցութեան մէջ կուզէ տեսնել՝ պարզապէս անոր հից ու նոր մուրհակները այդ խեղճ ցեղին զեղչել տալու համար:

Ես այսպէս «մասնեցի» դաշնակցութիւնը, ես այդպէս պէտք էի «մասնել» դաշնակցութիւնը՝ ես մինչ այդ մեր նախորդ հինգ յօդուածաշարքերու մէջ թուած շարխախուրթներէն, աւկածախնգրութիւններէն, աղվուկներէն եւ անոնց ստեղծած վստահաւոր երեւոյթներէն յետոյ:

Ես այ՛դ ըրի:

կը շարունակենք սակայն

ԻՄԻՆ ԽՕՍՔԸ

Երրորդ հարցումը եղաւ քրտական հարցի մասին: Ըսաւ.— դուք, հայերդ, ինչպէս ակնկալութիւններ ունիք քրտական շարժումէն:

— Ո՛չ մէկ կապ եւ ակնկալութիւն ունինք քրտական շարժումէն: Մենք զայն կը նկատենք օտարին մէկ խաղը, որ ո՛չ քիւրտին եւ ո՛չ ալ հայուն համար է:

— Բայց, ինչպէս Ձեր Պէյրութի պաշտօնաթերթը մէկ թիվ տառերով կը գրէ քրտական յաղթանակները եւ քիւրտ ապստամբներու լուսանկարներով կը լեցունէ իր էջերը:

— Սխալ է, կը ներեք որ մենք, հայերս պաշտօնաթերթ մը չունինք Պէյրուի մէջ եւ մեզ երբէք չեն խանդավառեր քրտական յարձանակները: Հայուն համար թիւրքն եւ քիւրտը նոյնն են: Դուք այս բանը հասկնալու համար պէտք ունիք գիտնալու մեր անցեալի պատմութիւնը:

— Սյո՛, գիտեմ, գիտեմ թէ քիւրտերը ձեզ կ'զարդէին Համիտի օրով, եւ քիւրտերը ձեզ չարդեցին Իթթիհատի օրով, այդ բանը գիտնալուս համար է, որ կը շփոթինք հայերուդ խանդավառութիւնն ու գործակցութիւնը տեսնելով քրտական շարժման շուրջ:

— Կը ներեք որ ես չորս տարիներէ ի վեր գրեթէ կտրուած եմ արտաքին աշխարհէ, կրնայիք ձեր այդ վերագրումներուն ապացոյցները տալ:

— Ինչ ապացոյց: Պէյրուի ձեր հայ թերթին մէկ օրինակն իսկ տեսնել կը բաւէ հասկնալու համար այդ բանը. թող որ՝ մենք շատ բան գիտենք այդ մասին: Հայերը չեն որ դրամ կը հաւաքեն, Սպաներ կը դրկեն եւ քիւրտերը կը կռուին: Դժուար չէ ուրեմն եզրակացնել, թէ այս բաները կ'ըլլան Անգլիացիներուն գիտակցութեամբը եւ որոշ նպատակներով:

— Պատճառ մը չունիմ չհաւատալու ձեր ըսածներուն, բայց դարձեալ սխալ հասկացողութիւններ կը տեսնեմ: Նախ Պէյրուի «հայ թերթը» կամ «պաշտօնաթերթը» պէտք չէ նոյնացնել հայութեան հետ: Ան մեր քիչ առաջ յիշած խմբակ մը դաշնակներու թերթն է, որ հայ հատուտներու շանթած ընելու համար կը հանեն եւ զայն այս օրերս քրտական լուրերով եւ պատկերներով կը զարդարեն՝ արգապէս թերթ ծախելու եւ դրամ շահելու համար:

Իսկ այն որ. — հայերը դրամ կը հաւաքեն, սպաներ կը դրկեն եւ քիւրտերը կը կռուին, չափազանց շատ խօսուած առասպել է, առասպել մը՝ որ մեր դաշնակները իրենք իսկ հերիւրած են պարզապէս անով իրենց դատարկած կրպակը զարդարելու եւ անոր յանձնորդներ հարելու յոյսով: Անոնք դաշնակ անպարարութիւններ են՝ միբհիւ փող գտնելու համար:

Սխալ՝ է, եւ աններելի մեղք, նման առասպելներ կ'ապել հայութեան անուան: Այդ բանը կը վնասէ ո՛չ միայն ձեր շատ սիրած հայերուն, այլ եւ ձեր երկրի շահերուն:

— «Բայց ես այս մասին խօսած եմ շատ զարգացեալ հայու մը հետ, որ նոյն ատեն կարեւոր պաշտօնեայ մըն է, ան չուրացաւ, ըսաւ թէ, մենք քիւրտերու ուժ կուտանք, դէպի կոիւ կը մղենք, որ երթան թուրք ու քիւրտ իրար կոտորեն եւ մեր հայրենիքը պարպուի այդ գազաններէն:

— Այդ ալ ուրիշ տեսակ դաշնակ ձիւթ մըն է դրուած ամենամիամիտ եւ վրէժխնդրութեամբ պակտող ազգայնական հայերու բերնին մէջ՝ խուզարկելու համար անոնց գրպանները: Դուք ձեր այդ «շատ զարգացեալ» հայուն հարցուցէք թէ, մինջ այս ինչ ուժ, որքան դրամ, քանի սպայ ղրկուած են քիւրտերուն՝ որ երթան իրար կոտորեն (?): Ես երբ ձեզ քիչ առաջ դաշնակ ունայնաբանութիւններէ կը խօսէի եւ անոնց անպարարութեան յատակագիծը կը գծէի, կ'զգայի թէ դուք շատ քիչ կը հաւատայիք իմ խօսքերուն. հիմա փաստը ինքնին եկաւ:

— Լաւ, ինչ է ձեր կարծիքը:

— Մեր մէջ անհատական կարծիք չկայ, ամէն հայ ալ լաւ գիտէ թէ ներկայ քրտական շարժումը

օտարի հրդեհում է՝ ո՛չ քիւրտի եւ ո՛չ հայու սիրոյն: Այլ միմիայն իրենց շահերուն ի խնդիր: Ժամանակը մեզ փորձառու ըրած է: Մենք վեց հարիւր տարիներ շարունակ խօսքերէ եւ խոստումներէ խաբուած ենք ալ չենք ուզեր խաբուիլ:

Եթէ ուրիշ փոքր ազգութիւններ կուզեն իրենց ընելիքը զիտնալ՝ թող լաւ սերտեն հայուն պատմութիւնը: Հայերը իրենց խելամտութեամբ եւ հաւատարմութեամբ ապացոյցը տուին ընդունելով Լիբանանի եւ Սուրիոյ հպատակութիւնը: Անոնք շատ լաւ գիտեն թէ այս երկրին մէջ բախտաւոր ատրելու համար պէտք ունին տեղական ժողովուրդի բարեկամութեան եւ համակրութեան:

Խմբագիրը մօտաւորապէս նոյնը գրած է իր թերթերուն: Մինչդեռ դաշնակցական «Ազդակ»ն ու «Յուսաբեր»ը, որոնք միակ թարգմանողները եղած էին այդ գրութիւններուն, իրենց ուզածին չափ փոխած, աղաւաղած եւ սեւցուցած էին, իրենցմէ դուրս ալ մատնիչներ, դաւաճաններ, վարձկաններ կան ըլլալը ցոյց տալու համար:

Անշուշտ դաշնակցական թերթէ մը — մանաւանդ անձիս հանդէպ — տարբեր բան սպասել՝ միամտութենէ աւելի բան մը պիտի ըլլար: Եզիպտոսի ծանօթ գարշ բերանը «Յուսաբեր»ը, որուն ապականութեան ցուցանիշը երկինքէն կախուած է, առիթը գտածի յիմար հրճուանքով, դուրս կուտայ իր ուռած փորին ամբողջ գարշահոտութիւնը՝ որմէ նոյնիսկ հը խելամոլին հեռաւոր Ամերիկայի «Հ. Կոչնակ»ները:

Ես կանգ չպիտի առնեմ այդ գարշահոտութեանց առաջ, ես չպիտի քրքրեմ այդ փխրուն աղտոտութիւնները, ես իմ նիզակը պիտի խրեմ ժայռ իրակա-

նութիւններու ճակատին՝ լոկ ցեղիս փրկութեան յաղթանակին համար:

Զվերջացանցք սակայն:

Մեր խօսակցութեան չորրորդ նիւթը եղաւ «Սուրիական օճախ»ի մասին:

Է՛ ուրեմն, ին՞չ է հապա այն «Սուրիական օճախ»ը, որ հայ մեծերը կուզեն ստեղծել Սուրիոյ հիւսիսը:

— Ին՞չ տեսալներ ունիք սակայն այդ բանը ըսելու հայ մեծերու անունով:

Այն որ, այդ գործին զլուխը կը գտնուի ձեր կաթողիկոսը, իր հետ ունենալով եկեղեցիներու պետերը եւ հայ հարուստները: Այս մասին շատ անգամներ գրուած են մեզի Հալէպէն եւ մենք չէնք ուզած այդ բոլորը հրատարակել, պարզապէս հայութեան դէմ ստեղծուող հակակրութիւնը չհրահրելու համար:

— Ուրեմն խնդրեմ, կրնայի՞ք միքիչ աւելի բացատրել ձեր այդ գիտցածները, քանի որ ես իմ անցեալ չորս տարիներու արգելանքիս մէջ շատ քիչ բան լսած եմ այդ մասին եւ ձեր թերթերը կարդալու չափ արարբերէն չունիմ:

Բայց ես ամենակարճ ճամբով կուզէի ձեր կարծիքը ունենալ սոյն ծրագրի մասին՝ որուն գոյութիւնը քեական չէ մեզի համար:

Այո՛, անշուշտ որ դուք պիտի ուզէիք ձեր գաղտնի ծրագիրը պահել մեզմէ, բայց սխալ է, որ դուք տակաւին կը համառօք մեզ քուրբ տնտեսը եւ մեզի հետ գաղտնի դիւանագիտութիւն խախտել: Կ'ընդունինք որ դուք, հայերը, շատ խելացի էք Բայց ընդու-

նեցէք որ հակատագիրը մեզ ալ շատ խորամիտ բրած է, թոչուն մը կայ, որ երբ որսորդը տեսնէ, գուլար գետին կը ծռէ, աչքերը կը փակէ եւ պոչը վեր կը տնկէ: Սորհելով թէ, եթէ ինքը որսորդը տեսնէ, որսորդն ալ զինքը պիտի տեսնէ: Այ՛ս է ձեր եւ մեր ընթացքը այս երկրին մէջ, որ անշուշտ քանտանելի կը դառնայ:

— Կանխահա՛ս է սակայն ձեր այդ մտաւախութիւնը, դուք մինչ այս միայն ըսած էք «գաղսնի ծագիւններ» ի մասին, բայց ոչինչ տեսած էք որպէս գործ:

— Ինչպէ՞ս թէ, տակաւին տարի մը առաջ թուրքիայէն եկող հարիւր հազար հայերը վերին ձէզիբի մէջ տեղաւորեցի՞ք Նահր-Օմարին հազարաւոր հայեր այդ շրջաններուն կից հողամասերը չփոխարեցի՞ք, Հալէպէն՝ ամեն օր նոր կարաւաններ չէ՞ն մեկնիր դէպի Հասիչէ, աշխարհիս ամէն կողմերէն միլիոնաւոր գումարներ չե՞ն հանգանակուիր այդ մեծ ծրագրին համար: Ասոնց բոլորը գործ չեն հապախօսուել:

Այ՛ո, գործեն, աննպատակ գործ, անծրագիր գործ, պարտադիր գործ: Թուրքիայէն արտահանուող ո՛չ թէ տասը հազար, այլ 3-4 հազար քրտախօս եւ հողագործ հայերը չէինք կրնար Սուրիական խժո՞ւուած կողորոնները բերել եւ ձեր ու մեր ուսին բնութել: Անոն՛ք թրքական ճնշումին տակ ոահմանը անցան եւ բնական բերումով հոն մնացին՝ լեզուակից քիւրտեր եւ տրամադրելի հողեր գտնելով տն:

Մենք նոյնիսկ մեր ճնշումներովը չպիտի կրնայինք գանոնք եփրատէն աստին անցնել: Նահր-Օմարի քանի մը հարիւր գաղթականներն ալ Մուսուլի բացուելիք նախապէս գործերէն հրապուրուած եկան հոն:

Հալէպէն Հասիչէ գացողներն այ շրջիկ չարչիւներ են իրենց հացին ետին ինկած: Իսկ միլիոնաւոր գումարները դեռ մեր ձեռքերը չտեսան:

— Իսկ այն նշանաւոր գործիչները՝ որոնք դեռ քանի մը օրեր առաջ այդ քրտախօս խեղճերու մէջ ձերբակալուեցան գործի վրայ եւ իշխանութեանց կողմէ Տէրգօր եւ Հալէպ բերուելով արգելալ քի տակ առ նուեցան, սնոնք ին՞չ էին:

— Անոնք ալ վստահարար մեր ձանթի ազդուներն էին՝ նոր գոհերու հոտէն՝ ներ գիծերու ետեւէ ինկած:

Դաշնակն՞երը ըս՛ւ ի՞նչու՞ք—

— Այո՛, քանի որ այդ ձերբակալուածները անունով մականունով ճանչցուած դաշնակներ էին:

Բայց անոնցմէ մին երեւելի բժիշկ մըն էր:

Այո՛, բոլոր դաշնակներն ալ «երեւելի» մարդիկ են, որովհետեւ պէտք ունին երեւելի ըլլալու:

— Ուրեթե՞ կը ժխտէ՞ք, Սուրիական «օճախ» ի՛ր ծրագիրը:

— Անշուշտ:

— Բայց հայ երեւելիներու խոստովանութիւնները կան: Տխրունիի օպանութեան ատեն հայ երեւելի՛րէն Կոմս, հարցաքննիչին յայտարարեց թէ, ինք եկած է Յունաստանէն փոխադր՛ւել եւ Սուրիոյ հիւսիսը տեղաւորելու խնդրով: Կեւի առաջները, գու՞տէ աւելի մեծ շէֆ մը, Երուսաղեմի մեր մէկ պաշտօնակիցին յայտարարած էր թէ. — մեմ համաձայնած եմ Ֆրանս. կառավարութեան հետ Սուրիական օճախի մասին եւ հոն եւ որ պիտի հաւաքեմք բոլոր հայերը: Եւ այսբոլորին առաջ Սուրիան՝ մէջ պ. Ա. ստորագրող յօդուածագիր մը, ի միջի այլոց գրեց թէ. —

հայ պետերը փափաք յայնչաձ են Եփրատի եւ Խապու-
րի միջեւ գահուող հողամասերը երբալ հաստատուիլ:

Ու այս բոլորին քովը, երբ կը բերենք կը դը-
նենք ազգաժողովի ծոցին հայերոց Սուրբոյ մէջ տեղա-
ւորելու համար կազմուած մասնաւոր յանձնաժողո-
վին հայերը Եփրատի եւ Խապուրի միջեւ տեղաւորելու
մասին տուած պաշտօնական որոշումը, եւ այդ բանին
համար Ֆրանս. կառավարութեան տրամադրած 5 մի-
լիոն Ֆրանքի խոշոր գումարը, տակաւին պիտի յա-
մատէիք պնդելու, թէ թուրքիայէն եկող հայերը թըր
քական ճնշումի տակ սահմանը անցած եւ բնական բե-
րումով հոն Ֆրանսիայ կամ թէ Նահր Օմարի քանի մը հա-
րիւր գաղթականները Մուսուլի նաւթային գործերէն
հրապուրուած հոն գաղթեցին, եւ կամ թէ Հալէպէն ա-
մէն օր ճամբու դրուող կարաւանները շրջիկ շարչիներ
են՝ իրենց հացին ետեւէն ինկած: Դէպքերը, երեւոյթ-
ները փաստերը, երբ կը պաշտուին տրամաբանու-
թեան հետ, ճշմարտութիւն մը կը ձեռն. որուն դէմ կա-
րելի չէ հանառել.

Ահա թէ ինչու, առաջին անգամէն, առանց այսօ-
քան երկար վիճարանութիւններու մէջ մտնելու, ամե-
նակարճ ճամբով, ես ուզեցի ձեր կարծիքը միայն ու-
նենալ ձրագրի մը մասին, որուն գոյութիւնը թէական
չէր մեզի համար:

— Լա՛ւ, ուրի՛ն ամենակարճ ճամբով ձեզ ըսեմ
թէ, ես, եւ ինծպէս խորհողները, որոնք շատ մեծ թիւ
մը իր կազմեն հայութեան մէջ, դէ՛մ ենք ն՛րան ձրա-
գրի մը, զայննկատելով գնասակար եւ վտանգաւոր հա-
յութեան համար:

Եթէ «Սուրբական օցախ» ի մը գաղտնի ձրագրի-
րը ձեր մէջ կազապարւած է ձեր լսած յայտարա-

բութիւններէն. կարդացած գրութիւններէն կամ ան-
սած շարժումներէն, կրնաք անոնց բուն իսկ հեղինակ
ներուն սփիւններէն բռնել, եւ ո՛չ թէ ամբողջ հայու-
թեան: Եւ ձ՛զ բսի թէ անոնց թիւը շատ փոքր է
ձեր մէջ եւ թէ անոնք արհամարհուած են հայութեան
կողմէ: Ես ձեզ խօսեցայ որոշ թիւերով:

— Այո՛, բայց չէք ընդունիր որ հարիւրեակ մը
մարդոց կազմակերպութիւնը կրնայ միլիոնաւորները
իւր ետեւէն տանիլ:

— Ընդդէմ է, կուտակցական օրէն այդպէս է, բայց
դաշնակցութիւնը ինք ըլլալով առանձինն, իր դէմ ունի
երկու մեծ կազմակերպութիւններ՝ Հնչակ եւ Ռաֆկա-
վար, որոնք կը չգորացնեն անոր անմիտ արկածա-
խնդրութիւններն ու պոռոտ ունայնարանութիւնները
որոնք ընդմիջտ ունայն փոթորիկ կը հանեն կը բեկա-
նեն հայութեան խարխուլ նաւակը:

— Բայց անոնք (Դաշնակները) աւելի գործօն
դեր ունին ձեր մէջ եւ անոնց ձեռքին մէջ կը գտնուին
Ձեր ազգային գործերը.

— Այո՛, պարտուածները եւ օրհասի հասածները
աւելի եռանդ կը ցուցադրեն:

— Բայց պիտի չ'ընդունի՞ք որ ձեր Հայէպի Կա-
թողիկոսը եւ երեւելիները դաշնակներուն հետ են:

— Ի՞նչ պատճառներ կան այդպէս խորհելու:

— Այն որ միասին կը գործեն:

— Ի՞նչ գործ.

— Ամէն գործ որ կապ ունի ձեր ազգային բա-
ղաբականութեան հետ:

— Մենք խոշոր ցիւծ մը քաշած ենք այդ «ազ-
գային քաղաքականութիւն» ին վրայ: Մենք Լիբանան-
իներ եւ Դուրբաքիներ ենք:

— Այո՛, ձեր այդ «Լիբանանցիներ» եւ «Սուրիացիներ» ըլլալէն, վերջն ալ չղաղրեցաք ուրոյն քաղաքականութիւն հետապնդելէ եւ եղաք հինգերորդապետութիւն մը այս բզկտուած հողին վրայ: Դուք ձեր այդ գհծ քաշած ազլալիքն քաղաքականութեան միջին դարձուած քննարկը կաւուրեցաք Բ. Գօմիսարութեան, եւ ճանչցուեցաք որպէս ուրոյն իշխանութիւն՝ ինչպէս Սուրիացին, Լիբանանցին Տիրոջին կամ Ալէվին: Դուք մեր ամենավտանգաւոր երակներուն դպար, եւ մենք անշո՛ւշտ պէտք ունէինք հսկելու:

— Կա՛ւ, ըսի թէ ո՞րն էր մեր այդ վտանգաւոր ք. դաքականութիւնը:

— Օ՛, դա՞րձեալ Ա. Բ. էն... Դուք չէ՞ք գիտեր թէ ամէն վայրկեար Բ. Գօմիսէրութիւն կը վազէք, ձեր ամենափոքր մէկ գործին համար անոնց միջամտութիւնը կը խնդրէք անոնց մօտ մասնաւոր ներկայացուցիչներ կը պահէք՝ եւ այդ «Սուրիացիներ» «Լիբանանցիներ» ըլլալէ վերջն ալ:

Ձեր Հալէպի Կաթողիկոսը հայերուդ Լիբանանցիներ եւ Սուրիացիներ ըլլալէն վերջը չէ՞ր որ պաշտօնական դիմում կատարեց Բարիզի կառավարութեան եւ իր աթոռը Լիբանան հաստատելու արտօնութիւն խնդրեց առանց երբեք խորհելու քե Լիբանանցի կառավարութիւն մը կար հոս եւ հայերը Լիբանանցիներ էին: Իսկ Բարիզի կառավարութիւնը իր անմիջական հաւանութիւնը տուաւ առանց վայրկեան մը նկատելու, թէ հայերը պատճօնապէս Լիբանանցիներ էին եւ լիբանանցի կառավարութիւն մը կար հոն: Մեր աչքերուն առաջ կատարուած այս բացորոգ երեւոյթը ինչո՞վ կը նայինք բացատրել: Ա. պ. Սուրիոյ Բ. Գօմիսէրութեան մօտ Բարիզի հայ պատուիրակները չէին կայացնու-

րրած խոստովանութեանց: Հայ կեանք հայուն, ներքին գազտնիքները. միշտ բաց գիրք մը եղած են դաշնակ մամուլին ու բեմին վրայ՝ առաւելապէս մեր թրշնամիներուն առաջադրուած:

Դեռ սա վերջին ներգաղթի հայրենահրաւէր կոչին առթիւ չէ՞ր որ անոնք ըսին ու գրեցին բաներ ուրոնք ի բերանէ խոստովանութիւններ եւ ի սիրտէ սեռութիւններ էին հանրային դատարանին առջէ:

Ինչպէ՞ս կրնայինք, բացատրել Եգիպտոսի «Յուսաբեր»ին հետեւեալ տաղերը:

— «Էնկիւրիի չափ նաեւ Մոսկուան դէմ էր հայ գաղթականութեան տեղաւորման Սուրիոյ մէջ՝ միշտ թուրքիոյ շահերը նկատի առնելով.

«Վերջապէս ազգային եւ միջազգային մարմինները սկսան լրջօրէն սբաղուիլ գաղթականութեան տեղաւորման հարցով: Ազգաժողովին պատուիրակները եկան. Յունաստան, բարեգործականը խոստացաւ 14-000 ոսկի տրամադրել, Պ. Կիւլպէնկեան տեսակցութիւն ունեցաւ Սուրիոյ բարձր գօմիսէրին հետ: Իբրեւ գաղթավայր նկատի ունեին ճաւէ Սուրիան:

Ու ճիշդ այս օրերուն, երբ թափառական բազմութեանց համար իրական գործ պիտի կատարուէր, մէկէն... Խորխոսուխիգախ հբաւէր մը երեւանէն:

«Եւ այս անակնկալն ու հրաշքը ճիշդ այն օրերուն, անգամն ալ կրկնենք, իրա արտասահմանին մէջ ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ կը տարուին հայ գաղթականութիւնը սեղաւորելու համար:

Այո՛, ի բերանէ խոստովանութիւն է, որ հայ թափառական բազմութիւնները Սուրիոյ կամ Թունուզի

ու Ալճէրիոյ մէջ տեղաւորելը՝ «ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾ» է-
 եւ այդ «իրական գործին» համար հոգի տուողք թա-
 փառական հայութեան առաջ Հայաստանի ճամբանե-
 րը կարողը՝ հայ մըն է, հայանուն խմբագիր:

Առնենք ուրիշ դաշնակցական թերթ մըն ալ
 Սեւանիկի «Հորիզոն»ը եւ կը կարդանք անկէ:

— «Ներգաղթի նոր կարգադրութեան առթիւ
 ոչ միայն դժգոհ չէ թուրքիան, այլ լռելեան կը հր-
 ճուի: Որովհետեւ շնորհիւ այս կարգադրութեան, այս
 անգամ կը չբանայ «միւս մեծ վտանքը» — գաղթա-
 կաններու Սուրիոյ մէջ զբաղոււմը, որ թուրքերուն
 քունը փաղցուցած. Գրանտական կառավարութեան
 վերջից հետաքրքրութեան ի վեր:

Չերթանք ալ «Յառաջ»ներու, «հայրենիք»ներուն
 «դրօշակ»ներուն՝ որոնք երկա՛ր, երկա՛ր երեմիա-
 րաններով իրենց Սիւրիոյ օճախին փլուզումը կողբան
 եւ չեն գիտեր թէ զ՞որն կ'ասեն եւ զո՞րն կը խոստո-
 վանին:

Եւ այս բոլորը՝ տակաւին Սիւրիահայութեան
 իր ներգաղթի իրաւունքն իսկ չտրուած, տակաւին
 պալքաններէ տարիներէ ի վեր տարւող տասնեակ
 հազարներուն դէմ Սուրիայէն հազիւ թէ բանի մը հա-
 ըրիւրի ծայն առած, ու ըսել թէ կը տանին զո՞ր
 պեն հայութիւնը...

Թուրքը մեծ վտանքէն փրկելու համար՝ միայն
 վատ ամբաստանութիւն չէ, լոկ շատ նախանձ հայրե-
 նատեացութիւն մը չէ, այլ ի բերանէ խոստովանու-
 թիւն է. թէ հայերուն Սուրիայէն երթալը թուրքերուն
 համար մեծ վտանք է փրկութիւն է, եւ այդ իսկ
 պատճառով դաշնակցութիւնը չ'ուզէր որ ճանճ մը իսկ

թոի երթայ Սուրիայէն Հայաստան՝ երբ հոս ԻՐԱԿԱՆ
 ԳՈՐԾ կայ որուն համար վերջերս Ազգաժողովին պա-
 տուիրակները գացին Յունաստան, բարեգործականը
 խոստացաւ 14.000 ոսկի տրամադրել, Պ. Գիւլպէնկ-
 եան տեսակցութիւն ունեցաւ Սուրիոյ բարձր գումիսէ
 ըին հետ, եւ որպէս գաղթավայր նկատի ունեցան Սիւ-
 րիան;

Սա, այս տողերը եթէ մեզի համար ի բերանէ
 խոստովանութիւններ են թուրքին առաջ մատնութիւն
 ներ չե՞ն: Եւ արդէն ի՞նչ է որ գրեցին «միլլիէթ»ները
 չէ՞ որ նոյն, միեւնոյն բաները ըսին եւ Ֆրանսո-հայ
 «ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾ» է ճառեցին: Ո՞րն է աւելի վատ, ա-
 ւելի զոտելի, աւելի հացակեր: Թուրք «միլլիէթ»ներուն
 գրածները, թէ հայ «Յուսարբ»ներուն ծրածնե-
 րը:

Եթէ դաշնակցութիւնը Սիւրիոյ մէջ «ԻՐԱԿԱՆ
 ԳՈՐԾ»ի լծուած է, որպէս «յեղափոխական կուսակ-
 ցութիւն, իր պաշտօնաթերթը չէ որ պիտի հրատա-
 րակէին զայն եւ մատնէին թուրք «միլլիէթ»ներուն:
 Կը տեսնէ՞ք թէ դաշնակցութեան մէջ քարացած չար
 նախանձը, կուրացած հայրենատեացութիւնը, կու-
 տակուած մաղձն ու թոյնը, զինք որ տեղերը հասցու-
 ցած է:

Ինչպէս ինքզինքը կը մատնէ եւ յուսահատու-
 թեան նոպային դանակը իր կուրծքին կը խրէ...:

Եւ այս տողերուն մէջ կայ հայրենադաւուրիւնը
 հայրենիքի շահերուն դէմ եւ դաւաճանութիւնը, ո-
 ռովհետեւ սա խեղճ ու թափառական հայութիւնը,
 ուժացնել իր հայրենիքէն, զայն բշել դէպի Սուրի-
 ոյ, Թունիկի, Ալճէրիոյ անապատները՝ տեղաւորման

«ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾ»ի ոճրապարտ մտքով այդ մարդկային պատմութեան մէջ չտեսնուած ձեւի վատութիւնն ստորնութիւն հայրենադաւութիւնն է:

Այս երկրագունդը ծնած է ստահակ մը, որ իր հայրենիքին իր ցեղին իր արեւակիցներուն իր քոյրերուն սւ եղբայրներուն համար ըսէր ու գրէր թէ «13 տարեկանէն ի վեր կոյս աղջիկ չկայ» եւ այդ պարզապէս իր ցեղը իր հայրենիքէն ուժացնելու եւ թունուզի, Ալմերիոյ ու Սուրիոյ անապատներուն մէջ «իւրական գործ» տեսնելու համար:

Եւ տակաւին միեւնոյն մելանը չի՞ջորցած, միւսը ետեւէն; «Նոր Օր» կը գրէ. — «կիսապաշտօնական շրջանակէ մեզի կը տեղեկացնէն թէ Սելանիկէն 500 հայեր դիմում կատարած են Ազգ. դաշնակցութեան Սուրիա փոխադրուելու համար: Դիմողները յայտնած են թէ Սուրիոյ մէջ ազգականներ ունին եւ ի վիճակին փոխադրութեան ծախքը հոգալու: Եթէ չհաստատուի այս պարագան, անմիջապէս հաւաքական վիղա պիտի տրուի եւ առաջին առթիւ պիտի ձեռնարկուի տեղափոխութեան:»

Եւ այն անակնկալը ճիշդ այն օրերուն, երբ արտասահմանին մէջ աշխատանքներ կը տարուին թափառական գաղթահայութիւնը Հայաստան փոխադրելու ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՆ համար:

Ո՞ր տեղէն ելան այս 500 հայերը, որոնք հրաշալի համաձայնութեամբ մը քով քովի եկած, մէկ խումբ մը կազմած դիմում կը կատարեն ազգերու դաշնակցութեան եւ իրենց ծախքերովը կուզեն գաղթել Սուրիա, իրենց ազգականներուն քով, եւ այսպիսի լուր մը կիսապաշտօնական շրջանակէ՛ անպայման «Նոր Օր»ի ոչ մէկ բացատրութեան կը կարօտի:

Այսքան որո՞մ մեր գրչո՞ւն ու լեզուովը, թրքական ու արաբական ա՛յնքան պարարտ հողի վրայ անշու՛շտ ապարդիւնք չպիտի մնար: Ծլեցան անոնք, գլուխ ցցեցին, ուռնացան եւ այսօր՝ օրք թիգ մը կախի՞ն. . . Ուշ չէ որ գլուխ կապեն ու մենք ճաշա՛լենք ա՛նոնց լեղի պտուղը.

Երէկի պատմութիւնն է այս. որ կը կրկնուի, կը վերակրկնուի, կը վերվերակրկնուի՛ առանց երբէք մեզ փորձառութիւն, զգաստութիւն, խղճահարութիւն ըլլալու:

Թողունք անցեալը, դարաւոր անցեալը, մեր պապերուն անցեալը՝ եւ վերջիչենք ՄԵՐ անցեալը, ե՛ՆՐ երէկը՝ թէ ի՛նչ էինք եւ ի՛նչ եղանք:

Դեռ երէկի «միլլիէթի սասըզա» հայր, «միլլիէթի մեմսուհէ» տասնեակ հազարներով, միլիոններով կոտորուելէ ու ջարդուելէ յետոյ, արտաքսուած է իր ընաշխարհէն ու տեղէն, եւ աստանդական ինկած աւարական անապատներէն մինչեւ հեռաւոր բարիանելու երկիրները:

Ի՞նչու սակայն, իր ո՞ր մեղքին համար: Պրպտեցէ՛ք պատմութիւնը, դարձուցէ՛ք ա՛նոր արիւնտուէջերը, եւ պիտի գտնեք լեզուի ու գրչի առաջ որո՞մ միայն, որո՞մ, որո՞մ, որո՞մ. . . ամէն կողմ, ամէն ձեռքերէ, ամէն տեսակի՛ նետուած անզոյշ ու անտարբեր որոնք ջերմ հողին տակ ծլած, մեծցած, բսգ մացած էն, եւ մի օր՝ իլենց թոյն՝ վը իււրդսւծ սզգ մ համօրէն:

Նոյնն է ներկայն. չարագուշակ ներկայն՝ ահաւոր սպառնալի առած, մ՛ի մտնաք, մի անտեսէք «Ահարար»ներու, «Նվախ»ներու, «Նիսա»ները, «Ելիք» — պա» —

ներու, և՛ — Շաապ ներու եւլն եւլ՛ մի ս՛ա: Էրս-
ծայն խօսքը, որ է:

— «Սուրիոյ մէջ հայեր տեղաւորելու ծագիւր
ապարդիւն փորձ է: Հայերը որքան ասեմ ալ մնան
Սուրիա եւ ապրին մեզի հետ, խորք են միտք եւ չպիտի
արժանանան մեր հաւանքան ին: Սր պիտի գայ որ ա-
նոնք փորձանք մը աիտի բլլան մեր գլխուն, եւ պիտի
վսարուին այս երկրէն: Երէ այդ օրը մեզն չեսնենք մեր
զաւակները անպայման պիտի տեսնեն»:

Եւ այս՛ քանի մը լրագրողներու գրչին խաղը չէ
մեր շուրջ խորացած, քարացած հասարակական հա-
մոզում է, որ սկսած է փոթորկիլ:

Եթէ թրքական սահմանադրութեան այդ առատ
որոմացանութեան օրերուն խոնհմութենէ, զգուշաւո-
րութենէ հանէինք եւ ապագայ տարագրութեանց ու
շարժերու մասին խօսէինք, անպայման այդ օրերու
«դիւանագէտներ»ը մեզ փրկիլ պիտի զրկէին, իսկ այ-
սօր. վստահ ենք թէ Ասիոյ իրիւրի համբան ցոյց պի-
տան: Այսուամենայնիւ չենք դադրիլ ըսելէ թէ «երբ
կրագունդս կը դառնայ:

Սուրիոյ մէջ «ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾ»ի ետեւէ եղո
արդիկ, իրենք պէտք էր որ մտահոգուէին այս բոլո-
րովը, եւ եթէ կ'ուզէին հայութիւնը հոս պահել, տուն
տեղ ընել, տնտեսական դաստիարակութիւն տալ ցեղային
դիմազիմ շինել, ազգութիւն կազմել, օճախ կանգնել
այժմէն խորհէին միջոցներու մասին:

Չի բաւեր ապաւենիլ «L'orient»ներու եւ «La
Syrie» ներու պաշտպանութեան: Եթէ վաղը մի օր
ի կարողանանք ՊԱՏՈՒԱՐ ԿԱՆԳՆԻՒԹԻ, թրքական սահ-
մրաններու վրայ, կամ լաւագոյնս ՉՀԱՒԱՍԱՐԱԿՇՈՒՆ

ժողովրդական քաղաքակութեան պահուն արդէն մեր
յետայրին առաջին կիցը տուողները անոնք պիտի ըլ-
լան:

Մենք աղտոտեցինք այս բոյնը, մենք որով
ցանեցինք ամէն կողմ, մենք կորսուցուցինք մեր արժէ-
քը մենք ա'լ չենք կրնայ ձագ հանել այս երկրին
մէջ: Պէտք է ստիպուգարսր վճռենք մեր ընելիքը եւ
պարինք փրկութեան լաւտիւն քանի ուշ է:

Եթէ հայ կղերք կ'ուզէ տակաւին ժամանակ մըն
ալ այս բայութիւնը քառշ տալ օտար հողերու վրայ
պէտք է որ իրգործակցութիւնը դաշնակցութեան հետ
եթէ ոչ կտրէ, գոնէ նուազագոյն չափին վերածէ, Ո-
րովհետեւ դաշնակցութիւնն է որ իր կասկածելի ու
անբաղձաւի շարժումներովը մշտապէս անշնչելի մթ-
նոլորտ կ'ստեղծէ հայութեան շուրջ ու կը վտանգէ
անոր գոյութիւնը: Անհրաժեշտարար պէտք է ցրուէ
օտարն մէջ քարացած այն կարծիքը թէ հայոց գոր-
ծերը կը գտնուին դաւաճակներուն ձեռք եւ քե հայոց
կարողիկոսը ու երեւելիները կը գործակցին դաւաճակ-
ներուն: Այլապէս, ուշ կամ կանուխ, մեր առաջ պիտի
ընն դաշնակներուն քրտական, թրքական, սիրիա-
կան բոլոր գրաւոր կամ անգիր մտորհակները եւ հաշիւ
պիտի պահանջեն մեզմէ:

ժողովուրդն ալ պէտք է գիտակցի այս ըսնին
իր նակատագիրը պէտք է բաժնէ դաշնակ անզգոյշ
շարժումներուն, դաշնակ գրչի ու լեզուի որոմացանու-
թիւններուն գիտակալով թէ անոնց մեզքը մշտապէս քա-
ւած է հայ ժողովուրդը, եւ պէտք է քաւէ թափառա-
կան հայութիւնը: Այո՛, «Ձեզն կրնակ լոել եւ մեր լոու-
քեամբը մեզակից բլլալ» ինչ որ պէտք է գիտնա
Լկաացնութիւնը:

Handwritten notes in Armenian script, partially overlapping the main text.


Եւ սակայն՝ նոյնիսկ այդքանը, շունչ ու հոգի
 չեն ասր այս հալածական հայութեան: Օրհասը եր-
 կարելի մահէն խուսափել չէ: «Հայր միայն բուրֆի
 կողքին կ'նար հայ ապրիլ» պէտք չէ մոռցուի այս ան-
 յելի ճշմարտութիւնը: Ազգային կազմակերպութիւն
 ըսուածը պարզ ինքնախարէութիւն է եւ հինգստ ու
 անգոր մէթոտ: Տեղը արդէն իսկ փոխած է իր ազգա-
 յին դիմագիծը, ու է որ փարինք փրկութեան լաստին:
 Չկայ ելք այլ միջոց, եթէ ոչ դէպի՝ Հայաս-
 տան ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ կը նեղուի՞ն, կը հակառակի՞ն.
 ճմաքանե՞րը կը գոցե՞ն... Մեղքը իրենց վրին:

Ջանֆաւեր

5-00

E
23 1

ՀՀ Ազգային գրադարան



NL0397724

5283